

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԿԱՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ

ԲՈՎԱՆԳԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Հայ և հայացի solidarni առիտը, Խնրագրական. — 2. Հայ եկեղեցւոյ Հայկազը եկեղեցիներու Միութեան Ենդրոյն նկատմամբ. Թ. Ե. Գ. — 3. Սոկրատի Մանը, Լամարքինե, Թրգմ. Ե. Ե. Գ. — 4. Բանաստեղծական. Պատարագը, Յ. Պ. Թրգմ. Նեստր. — Ուխտ. Ա. Ե. — 5. Բանասիրական. Խոնակեր. — Խոնակերակ. Ե. Ե. Գ. — 6. Իսրայէլի Ջուրերը. Մ. Ե. Ն. — 7. Ներսիս Կրակցի. Մ. Ե. Ա. — 8. Անարգ Յարգանքը. Ասուշան. — 6. Մզկիթի մը Պատմութիւնը. Մինաս Չեռագ. — 10. Հնագիտական Պեղումներ. — 11. Վերանկա Քերթոյ. Յազագու Պատկերաւարտից. — 12. Օրմանեանի կարծիքը 1869—1877 թ. ՍԻՕՆի մասին. — 13. Ա. Յակոբի Ներսիս:



ՍԻՈՆԻՆ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐԸ

Շնորհակալութեամբ կ'արձանագրենք թէ ՍԻՈՆԻՐ ֆաշայերեշու եւ ծաւալեշու համար ինքնաքերաքար հետեւեալ նուէրներն յրած են .

Տ. Գարեգին եպս. Խաչատուրեան Կ. Պոլսէն, Երէցեան Մասիսին Աթէնք :
Անդրանիկ Սրկ. Պիւլպուլեան Երուսաղէմէն, Թօփալեան Բիւզանդին Հալէպ :
Ներսէս Սրկ. Տ. Ներսէսեան Երուսաղէմէն, Գաղտեան Պետրոսին Երուսաղէմ :
Տ. Վրթանէս Վրդ. Գասապեան Երուսաղէմէն, Թորոսեան Գէորգին Եաֆա :
Յակոբճան Եաղուպեան Երուսաղէմէն, Ֆէրմանեան Գրիգորին Կրքըզ-խան :
Տ. Յարութիւն Վրդ. Պարոնեան Երուսաղէմէն, Տ. Բ. Քհնյ. Յօսէփեանին Կալաց :
Արամ Տասնապետեան Երուսաղէմէն, Ա. Ալեքսանեանին Գանատա եւ Ասարեան Նշանին Սփրինկֆիլա :
Նորայր Սրկ. Պօղոբեան Երուսաղէմէն, Աղամեան Հրանդին Սմբրվիլ :
Ալոտ Նշանեան Երուսաղէմէն, Քիւրքճեան Ստեփանին Սօֆիա :
Վահան Ենիթղօճուեան Երուսաղէմէն, Համբարձում Պէրպէրեանին Հալէպ :
Յարութիւն Տէտէեան Հայֆայէն, Բացախեան Կարապետին Պէլքուիթ :
Տ. Վահան Վրդ. Գէորգեան Եաֆայէն, Տ. Աբր. Քհնյ. Գալստեանին Եօղուն-Օ-

լուզ, Տ. Վ. Քհնյ. Վարդերեսեանին Համա, Գէորգեան Ալեքսանտրին Պրազիլա եւ Քէլէկեան Որբանոցին Պէլքուիթ :
Երուանդ Պէլ Աղաթօն Նիսէն, Տ. Գարեգին Քհնյ. Պօղարեանին Հալէպ, Տ. Ներսէս Քհնյ. Թալուզճեանին Հալէպ, Տ. Ներսէս Քհնյ. Պապեանին Հալէպ, եւ Անդրիլեասի Որբանոցին Պէլքուիթ :
Մկրտիչ Ալեքսանեան Շիքաօլէն, Տէտէեան Պետրոսին Կ. Պոլիս :
Օր. Հ. Ներսէսեան Ֆիցպըրկէն, Գալֆայեան Որբանոցին Կ. Պոլիս :
Տ. Արտաւազդ Մ. Վրդ. Սիւրմէեան Հալէպէն, Տ. Գրիգոր Քհնյ. Խաչատուրեանին Հալէպ, Տ. Գ. Քհնյ. Չօլազեանին Ճարապուս, եւ Տ. Գեօնդ Քհնյ. Տ. Ներսէսեանին Տէրգօր :
Ատուր Եաղուպեան Լօս Անճէլէսէն, Տիպիլն. Մ. Կ. Մանուէլեանին Շիքաօ եւ Տիպիլն. Ն. Ասլանեանին Քիլիզլէնա :
Սողոմոն Պաթաճեան Լօս Անճէլէսէն, Հայկական Որբանոցին Ճիւնիէ :
Մելիզոն Գալքճեան Գահիրէէն, Սիւրայի Որբանոցին Յունաստան :

ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒ

Այն հեղինակներ եւ հրատարակիչներ, որ կը փոփոքին իրենց գիրքերուն ծանուցումը զնել Ալեքի մէջ, պէտք է որ երկերիօւ օրինակ զրկեն տառնցմէ Ալեքի Խըմբազրութեան հասցէին :

ՍՏԱՑԱԾ ԵՆՔ

1. ԶԵՒՈՅ ՊԱՏԱՐԱԳՈՒՄՈՍՏՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԱՌՈՒՔԵՂՈՎԱՆ ՍՈՒՐԲ ԵՎԵՂԵՅԻՈՅ, Հայերէն եւ Անգլիերէն. Տպ. ՆԵՐՍԷՍ, 1926, Փարիզ : Հրատարակուած Մանչեսթրի Հայոց Հոգեւոր Հովիւ Տ. Գեւորդ Եպս. Գուրեանի նոգածութեամբ :

2. ԽՈՐՀՐԳՈՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՒՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ (հննդաստիակի փորձ), Հայերէնի բարեփոխման կէտեր. Աւիստասիացի Խ. Պ. Քարսաշեան. Տպ. ՀՐԱՂԳՄ.Ն, 1926, Պէլքուիթ : Գին 3 Ղր. Եղիպ :



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԼԱՅ ԵՒ ԼԱՅԱՑԻ ՏՕՆԵՐՈՒ ԱՄԻՍԱԸ

Փետրվար ամիսը Հայաստանեայց Եկեղեցւոյ համար՝ նշանաւոր սօնե-
րու շարք մը կը ներկայացնէ՝ ամանորի առաջին և միակ նշանաւոր Տօնէն, Ծը-
նունդէն ետքը:

Այս տարի (նոր Տոմարով) Փետր. 5. Շր. Լուսաւորչի Տան սրբատուն
և սրբացած դէմքերը կը սօնախմբուին: Փետր. 7-11, Առաջաւորաց շարքի ա-
պահներն է, իսկ Շր. Ս. Սարգիս, Առաջաւորաց պահներն հաստատութիւնը կապ-
ուած է Լուսաւորչի առաքելական գործունէութեան յիշատակին, իբրև պատ-
րաստութեան շրջան մը նոր և առողջ հոգեւոր կեանքի մը:

Փետր. 12. Շր. Ս. Սարգիսի, Կապաղովկիոյ բանակին խելացի, քոջ
հրամանատարին տօնն է, որ 362/3 ին նահատակուեցաւ Պարսկաստանի մէջ, իր
գաւկին Մարտիրոսի հետ: Ս. Սարգիսն տօնը հին է Հայց. Եկեղեցւոյ մէջ: Ս.
Մեղրուցին կը վերադրուի անոր մասունքին փոխադրութիւնը Մաղանդարանէն
Կարբիի մօտ Ուշի գիւղը, եւ հօն վանքի մը հաստատութիւնը, ինչպէս նաև
Վրաստանի մէջ, Գագ լեռան վանքին շինութիւնը Ս. Սարգիս անունով: Ս.
Սարգիս Հայ Ժողովրդին սիրելի սուրբն է. Հայոց աղջիկներ Առաջաւորաց պահ-
քը (Ժողովրդի լեզուին մէջ Ս. Սարգիս պահք) բացարձակ ծովով կ'անցընէին:
Փետր. 14. Յիսուս մանուկի քառասորեայ Տոմար ընծայման անշարժ տօնն է.
Հայոց Տնայնասար եւ Մեղեք, սօնական լեզուի մէջ Տեառնիլիդասարք. Հաւա-
տացեալներուն իրենց օրօրոցէն Աստուծոյ նախորդելուն խորհրդաւոր տօնն է
Տեառնիլիդասարք, որ մեծ հանդէսով կը կատարուի Հայց. Եկեղեցւոյ մէջ՝ Ըծոր-
դուած ըլլալով նաև Հայ հեթանոսութենէն ջնջուած տօնի մը օրումն, որմէ
հաւանաբար մնացած է հրախառնութիւնը և անոր կից ասանդական խրախման-
քը՝ երիտասարդներուն՝ խարոյկին շուրջը: Փետր. 15 ին Ատովմեան Զօրավարք,
և այս տարի անոնց տօնակից Սուրբասանք, Ատովմեանք երկու խումբ են, մէ-
կը Ատովմ Գնունիի զլխաւորութեամբ, Վարդանանց պատերազմէն երկու տա-
րի յառաջ, Յազկերտ Բ. ի հրամանով նահատակներ. իսկ երկրորդ խումբը, Հա-
յաստանի վրայ արար տիրապետութեան ատեն, Ատովմ Անձեալիի զլխաւորու-
թեամբ 150 հոգինոց քաջահաւասանքու խումբ մը, որք նահատակուեցան 853ին,
Հայաստանի և Հաւատքի համար: Երկու տօներ զատ զատ կը խմբուէին յառաջ,
յետոյ ի մի ձուլուած և Ատովմեան Զօրավարք անուան տակ սկսած են տօնա-

138-88

խմբուիլ. Սուխասանի Այանայ աշխարհէն, իսկ Ոսկեանի՝ Հոռոմոց, պայտա-
 կաններ են երկու խումբերն ալ, որք Հայաստան հուզան պաշտօնով, Քաղէոս
 Առաքելի քարոզութեան ատեն, կը ներշնչուին Հայոց Առաքելէն, կը մը-
 կրտուին, եւ յետոյ կը նահատակուին, Սերտիւ կայուած է ասոնց նահատա-
 կութեան պատմութիւնը Հայաստանի հետ, Ոսկեանց տօնը Փետր. 17. Եշ., —
 Փետր. 19. Եբ. Ս. Սահակի տօնն է առանձին, Ս. Սահակ Հայրապետին յի-
 շատակը երկիցս կը տօնախմբուի Հայց. Եկեղեցւոյ մէջ. նախ այսպէս առան-
 ձինն՝ Փետրվարի մէջ, յետոյ Ս. Մեսրոպի հետ, ամառք, Փետր. 22. Գշ. Գե-
 ւանդեանց Քահանայից տօնն է. Վարդանանց մէջ Հայ Եկեղեցականութիւնը ներ-
 կայացնող խումբն է ասիկա, որոնք մահուան դատապարտուեցան Հայրենիքի և
 Հաւատքի սիրուն, Փետր. 24, Եշ. տօն Վարդանանց Զօրավարաց, Վերջապէս
 մեծպահք, որու առաջին երկու օրերը Փետրվարի վերջին երկու օրերն են
 այս տարի:

Ինչպէս կը տեսնուի այս խիտ ամփոփումէն Փետրվարը Հայ և Հայ-
 յացի տօներու ամիսն է, որոնց ամէնքն ալ իրենց պատմական արժէքն ու նը-
 շանակութիւնը ունին Հայ Ժողովուրդի պատմական կեանքին մէջ:

ՍՈՒՐԲԵՐՈՒՆ ԵՃԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Գաղափարի, համոզումի և հաւատքի համար նահատակուիլ կամ արիւն
 թափել ինքնին արժէք մըն է թանկագին. Այդ արիւնը « և ուրիշ իսկ գործով »
 մաքրագործուած է նահատակին: Անոնք բոլոր մեղի պէս մահկանացուներ էին,
 մեղի պէս կիրքերով ու տկարութիւններով զղացուածներ. Փրկչին խաչակից
 աւազակին պէս թերեւս մինչև իրենց նահատակութեան վերջին պահը, մեղքե-
 րու մէջ ապրածներ ալ կային անոնց մէջ, միայն սա տարբերութեամբ որ ա-
 նոնք իրենց կեանքին ու է պահուն իրենց հաւատքին ճշմարտութեան վկայե-
 լու պատրաստ գտնուած են իրենց արեան գնով և կնիքով, Անոնք աչք առած
 են մահը, և իրենց բոլոր թերութիւններուն եւ տկարութիւններուն մէջ ունե-
 ցած են հոգեւոր կեանքի պայծառ տեսիլը, եւ իրենց մտքին մէջ ազատ ապ-
 րելու իրաւունքին դիտակցութիւնը, Ասիկա մոլեւանդ, ազէտ, նախապաշար-
 եալ հողիները բարացուցող կուրութիւն մը չէ, այլ համեստ եւ սակայն պայ-
 ծառատես հոգիներու արտայայտութիւնը, անկեղծ ու պարզ վկայութիւնը Աւե-
 տարանի ճշմարտութեան:

Ինչպէս որ հայրենիքի պաշտպանութեան դատին համար պատերազմի
 ճակատին վրայ ինկողներ այլևս դիւցազն հողիներ են, այսինքն ազատ հայրենի-
 քի գաղափարին ու իրաւունքին նահատակները, որոնց անձնական թերութիւննե-
 րը և անհատական տկարութիւնները կը մոռցուին, և անոնց հայրենասիրական ա-
 ռաքինութիւնները կը հռչակուին միայն — որովհետև իրօք իրենց արիւնով լը-
 ւացուած ու մաքրագործուած են այլևս — նոյնպէս Սուրբերն ալ իրենց հա-
 ւատքին ու կրօնքին ազատութեան իրաւունքով, որուն ճշմարտութեանը վրկա-
 յած են իրենց արիւնով, այլևս չենք տեսներ, մանաւանդ իրաւունք չունինք
 տեսնելու անոնց մարդկային թերութիւններն ու տկարութիւնները: Արդէն ի՞նչ
 բանի մէջ է կեանքին արժէքը. — ճշմարտութեան վկայութեան մէջ անշուշտ:

138-98
 ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ
 ՀՅՈՒՄ-ԱՅԿ
 digitised by A.R.A.R.®

Եւ հոս է արդէն Սուրբերուն ալնշանակութիւնը, որոնք չեն սիրած բռնաբարութիւն կեանքի մը ստուծութիւնները, և չեն հանդուրժած իրենց հոգիին շուրջ դժուած կաշկանդումներուն, և սիրով, ջերմեռանդ զիտակցութեամբ զոհած են իրենց մարմինը ու արիւնը Փրկչին համար, որ իր կարգին մեռած էր Խաչի մահով իրև փրկանք իրենց ազատագրութեան :

Սուրբերու կեանքին մէջ զարմանալի երեւոյթներ կան : Ստուգիւ ահոնք ունին մարդկային տկարութիւններ, բայց զազափարի և հաւատքի իրականութենէն ինքնաբերական միշտ :

Ս. Սարգիսի կենսագիրը զիտել կուտայ թէ այս Սուրբը իր բովանդակ կեանքին մէջ ո՛չ միայն սրտանց կը սիրէր զԱստուած, այլ նաև կը սիրուէր անկէ : Այս հաւատառուը կարելի է ընել բոլոր Սուրբերուն համար, որոնց շարքը կը ներկայացնէ կարողութիւններու, մտայնութեանց, գիրքի, աստիճանի, հարստութեան կամ աղքատութեան այլազանութիւն մը :

Սուրբերու այս հոյակապ բազմութիւնը դործնական ազայոյցն է Աւետարանի ճշմարտութեան, և և այս է պատճառը որ անոնց յիշատակը առարկայ եղած է քրիստոնէական եկեղեցւոյ մասնաւոր դուրդուրանքին ու յարգանքին և առիթ մը՝ պաշտամունքներու հանդիսաւորութեան և ողևորութեան : Սուրբեր ահմահ վկաներն են Աւետարանի զազափարին ու յայթանակին : Հաւատացեալներու համար կենդանի դասեր ու օրինակներ են անոնք :

ՀՅՅԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՐԲԵՐ

Տարակուս չկայ որ Հայ ժողովուրդի համար պանծալի իրողութիւն մըն է դոյութիւնը ի՛ր ծոցէն ընարուած Սուրբերու բազմութեան : Հայոց ազգային պատմութիւնը կուրներու, պատերազմներու, իրուունքներու պաշտպանութեան պատմութիւն մըն է թէ՛ իր նախաքրիստոնէական շրջանին և թէ՛ քրիստոնէութեան բոլոր ժամանակներուն մէջ... մինչև ցայսօր : Պարծանքին ստուգութիւնը կը շեշտուի անոր համար մասնաւոր որ Հայ ժողովուրդը իր ազգային դոյութեան կուրին հաւատար նկատած է զազափարի ու հաւատքի կուրը, որ ինչ խօսքով՝ նոյնացուցած է Ազգային և կրօնական Հաւատքը : Մեր մէջ վրթմանէս կաթողիկոսն է (333—341) որ առաջին անգամ նուիրագործած է ազգային զազափարի և իրաւունքի անունով եղած նահատակութիւնը, որ արայնելով և անմահացնելով հայրենիքի սիրուն մեռնողներուն յիշատակը եկեղեցւոյ մէջ տարեկան տօնախմբութիւնով : Այս կարգադրութեամբ առաջին ազգային Սուրբը եղաւ Մամիկանեան Վաչէ Զօրավար : Աւա՛ղ սակայն, որ Զօրավար Վաչէի յիշատակը դադրած է, հաւանաբար ոչ-լուրջ պատճառով մը :

ՂԵԻՍՆԳԵԱՆՔ

Ազգային Սուրբերու առաջին զիծին վրայ են Ղևոնդեանի եւ Վարդանանի : Ղևոնդեանք կը խորհրդաւորեն Հայց. եկեղեցւոյ բահանայութեան անձնագոհութիւնը : Այդ խումբին մէջ կա՛յ կաթողիկոս և եպիսկոպոս. բայց ոչ Յովսէփեանի կոչումը են Վարդանանց պատերազմին հեղինակները ի պատիւ Յովսէփ կաթողիկոսին, ո՛չ ալ Սանակեանի՝ Ռշտունեաց եպոս. քաջախօս և քա-

ջափորձ Սուրբն Սահակի անունով, այլ կոչուած են Ղևոնդիակնի, ի պատիւ Վանադեցի երեցին, որ բուն պատճառը նկատուեցաւ Վարդանանց ապստամբութեան, Տիգրանի արքայական դատարանին մէջ:

Հայաստանեայց եկեղեցւոյ քահանայութիւնը իրաւունք ունի երբ Ղևոնդիակնց Տօնը կը նկատէ ի՛ր տօնը և իրախճանքներ կը կատարէ այդ օր: Բայց մեր Քահանայ Հայրեր եթէ ողևորուին Սուրբն Ղևոնդի կեանքէն՝ և ամէն օր, և ո՛չ թէ անօր տօնական յիշատակին միայն՝ օր մը տարուան մէջ, Ղևոնդ երեց եւ իրեն նահատակակիցները աւելի ևս հասկցուած պիտի ըլլան և գնահատուած: Սուրբն Մեսրոպ շատ կանուխէն զիտեց պատանի Ղևոնդին լուսափառ կուրծքը և դուշակեց անոր նահատակութիւնը: Ղևոնդ, հիւանդոտ, տկար մարմին մը քաջքէց մինչև իր նահատակութեան պահը, երբ այլևս ալեփառ ձերունի մը, եւ օր մը չդաւեց իր կոչումին եւ պարտականութեան: Առողջ միտք առողջ մարմնի մէջ, կ'ըսէ առածը. Ղևոնդ չըջեց գոյն իր կեանքին օրինակով. վասն զի անառողջ մարմնի մը մէջ մեծցուց առողջ հոգի մը, որ կաթողիկոսներէն ու եպիսկոպոսներէն աւելի նախանձելի ըրաւ իր անունն ու գործը Հայց. եկեղեցւոյ պատմութեան մէջ:

Հայ ժողովուրդի այս համազգային նահատակութեան երկարաձիգ շրջանին մէջ եկեղեցին պէտք ունի Սուրբն Ղևոնդի ոգիին. մաքուր, արի, ւղիւնի, նուիրեալ, դրաւիչ եւ շինիչ ոգի մը, որ իր անունդն ու ոյժը կը գտնէ անվերապահ ու անշահախնդիր ծառայութեան մէջ, որ միտքաբախտութիւնն է ժողովուրդին, և ներքին ոյժն ու զօրութիւնը եկեղեցւոյն:

Վ. Ա. Բ. Գ. Ա. Ն. Ա. Ն. Բ.

Վարդանանց Տօնը Հայց. եկեղեցւոյ մէջ իր արդի շքեղութիւնը կը պարտի մեր Շնորհալի Ս. Հայրապետին (1166-1173), որու անմահ զրչէն ճառագայթեցին Նորանրաշն ու Արխացեալքը, Քաջն Վարդանի իր քրիստոնիայ մարդու հաւատքին և իր զինուորի քաջութեան փաստով խորունկ թափանցեց Հայ ժողովուրդին մէջ: Հայաստանի շատ մը եկեղեցիները նուիրուած են Ս. Վարդանի անուն, նոյն իսկ եկեղեցի մըն ալ Կ. Պոլսի մէջ: Քաջն Վարդանի նըշանակութիւնը հետզհետէ մատչելի եղաւ Հայ դպրոցներու, այնպէս որ Վարդանանց Հիւզիւնքին եղաւ դպրոցական տօնախմբութեան օր մը, եւ այսօր Վարդանանց գործին գնահատումը հասած է այնպիսի հանդրուանի մը, որ այլ ևս ան լսի եկեղեցւոյ մէջ տօնելի Սուրբ մը չէ, այլ բոլոր Հայութիւնը խանդավառօղ Ձինուօր մը, որ ո՛չ միայն ախպար Հայ մըն է իր քրիստոնէական դաստիարակութեամբ ու հաւատքով, այլ նաև իրբև զինուոր օժտուած է աւպետական ամէնէն ազնիւ ոգիով: Քաջն Վարդան, Աւարայրի պատերազմէն յառաջ, քառասուն երկու պատերազմներ մղած էր, բոլորն ալ ի հաշիւ Պարսիկ պետութեան, և քառասուն երկուքէն ալ յաղթական ելինելու պայմանաւ: Վարդան գիւրահաւան և գիւրագրգիռ զինուոր մը չէր: Երբ Աղզին և Աւետարանին հաւատարիմ կուսակցութիւնը տուաւ պատերազմի վճիռը, իր յոյսը դրաւ Սպարապետ Վարդանի վրայ, որ սակայն մերժեց այդպիսի պատասխանատուութիւն մը ստանձնել, բացէիբաց յայտարարելով թէ Հայ զօրքը չի կրնար չափուիլ Պարսից

անաղին ոյժին հետ. մանաւանդ ես վստահութիւն չունիմ, դիտել տուա, նախարարութեանց վրայ, որոնք նեղ պահերուն դասայլք կ'ըլլան և մինակ կը թողուն իրենց Սպարապետը իր սեփական դունդին հետ: Ասիկա յայտարարութիւնն էր քաջ և վարձ Սպարապետի մը և շիտակ խօսքը պատուախնդիր Հայաստանի, և Վարդան զոյց տալու համար թէ ինքն պարզ պարսաւանք մը չէ որ կ'ընէ և ո՛չ ալ կ'ուզէ ջնջել տալ տրուած վճիռը պատերազմի մասին, ճամբայ ելաւ՝ յունարածին հայաստան անցնելու համար: Յուզուեցաւ Ազգը, և պատկառելի պատգամաորութիւն մը զօրկեց Սպարապետին ետեէն, Վեհոյ Երեցի առաջնորդութեամբ և այլևայլ պաշտօնադիրներով, որոնց տակ Հայաստանի մարզպան Վասակին ալ կնիքն ու ստորագրութիւնը կար, և աստուածային ու մարդկային երդումներով հաւանեցուցին Հայոց Սպարապետը, որ վերագառնայ եւ անցնի բանակին զլուրը: Վարդան վերագործաւ. որովհետեւ եղած պատուի խօսքերը և երդումները շատ նուիրական էին իրեն համար, թէև իր կասկածները փարատած չէին բողբոջին: Քաջ Վարդան պահեց և պատուեց իր ասպետական խօսքը, և վերջապէս մղուեցաւ Աւարայրի պատերազմը 451-ին:

Մնացածը ամէն Հայ գիտէ:

Թէև պատմիչը, Եղիշէ, կը հաւատէ թէ քաջեր քաջերու դէմ ելան, և երկու կողմն ալ պարտուեցան. բայց մենք, խոնարհաբար կը խոստովանինք թէ Հայք կորսնցուցին պատերազմը՝ հակառակ թշնամիին բազմապատիկ կորուստին: Վարդանանք սակայն չանեցան պատերազմին նպատակը, եւ ասիկա միայն Քաջ Վարդանի նահատակութեան շնորհիւ: Եւ այդ նպատակն էր որ վերջապէս իրադարձուեցաւ 484-ին, Վարդանի եղբորորդի՝ Վահան Մամիկոնեանի քաջութեան և խելացիութեան շնորհիւ՝ Նուարակի դաշինքով:

Վարդանանց պատերազմին նշանակութիւնը գնահատելու համար պատմական ստուգութեամբ, պէտք չէ չափազանցել իրողութիւնները. Ազգային Հաւատքին և Աւետարանի Հաւատքին պաշտպանութեան նահատակներն են Վարդանանքը, ասիէ զուրս և ասիէ աւելի ինչ որ բուռի, շաղկիրատութիւն է:

Իսկ մեզ համար, որ այսօր 1476 տարիներու անընդհատ մը հեռացած ենք Աւարայրի պատերազմէն, կը մնայ զուրգուրալ Ազգային Հաւատքին և Աւետարանի Հաւատքին զուրգոյթութեան յիշատակին վրայ:

Քաղաքական և կրօնական կեանքի մէջ խզճին անբռնաբարելիութիւնն ու ազատութիւնը Հայ ժողովուրդին իրաւունքն է: Այս է Վարդանանց պատերազմին նշանակութիւնը, այս է պատմութեան դասը, որ մնացած է Աւարայրէն:

Թէև Հայ ժողովուրդին մեծագոյն զանգուածը այսօր զրկուած իր բնաշխարհէն, ցիրուցան եղած է « Ի սփիւռս աշխարհի » և վերածուած դաժմակամութիւններու, բայց տակաւին կրնայ իր միութիւնը եւ հաւաքականութեան գաղտնաբար ասուր պահել Վարդանանց ոգիով, քանի որ ամէնքն ալ միևենոյն ազգային հաւատքի ժառանգորդներն են ևւ միևնոյն Աւետարանին հաւատացեալները:

Շատ միութնարական է անշուշտ գիտնալ թէ Վարդանանց այս ասպետական ոգին, հայրենիքի և կրօնքի պաշտպանութեան մէջ, հետզհետէ յստաւորէն կը հասկցուի բոլոր Հայ ժողովուրդին կողմէն, առանց յարանուանական խարանքի, և այդ ոգիով խանգապառներ քոյրովի կուգան եղբայրութեան ըզգայումը պայծառ գիտակցութեան մը վերածելու համար, որուն այնքան պէտք ունինք հիմայ թէ՛ մեր փոքրիկ Հայաստանի և թէ՛ գաղութներու մէջ:

ԵԿԵՂԵՅՈՒԿԱՆ

ՄԻՈՒԹԻՒՆ ..

Քրիստոնէական դաստիարակման պարտականութիւնը պահանջուած էր պատահաբար եկեղեցիներու բաժանուած վարչականութեան: «Տիեզերական» կրօնամ ծագովներ նազու կրցան ազգայնաւ եւ մէկ դաստիարակութեան կրօնականութեան միջեւ եղաւ: Քաղկեդոնի ժողովը առաջին նախնային ստաւ դաստիարակման նախնային միտքով: Եւ Փոս պատրիարքի ասեմ (867) նպն էւ Լասիւն եկեղեցիներու բաժանումը՝ շարժառիւթը «Միութեան» գաղափարը: Իսկ ժողովը դարձն Բողոքականութեան կարգակերպութեան ու ծառայութեան բնութեան ջնջել այդ գաղափարը, եւ ամէն եկեղեցի առհասարակ իր այլամբ պատկերէն ետեւ, ինքնապատկանութեան մէջ գաւ իր գոյութեան իրաւունքը:

Բայց նիմայ տրամադրուեալ տարբեր կը մտնեն: Քրիստոնէական «եկեղեցայ միութեան» նախնայութիւնը կը բաժանուի եւ այդ նպատակով կը կարգակերպուի, պատկանական ձեւակերպել կ'ընեն, կը գործեն, կ'աշխատին նախնային այլազան եկեղեցիները որ չիտան անցնալի շուտ դեպքերուն վրայ, այլ ձեռք ձեռքի տուած՝ նախնային գիտար, եւ իրեն Քրիստոնէութեան մէկ նախնայ կարգին Աւետարանի ներքին եւ արտաքին բնութիւններուն դէմ:

Անկիրան-Ամեղիկեան եկեղեցիներ առկն մէկ հաւատք, մէկ կարգ նախնայութեամբ՝ դէպի Քրիստոնէական միութեան նախնայ եղած են: Իսկ Ամեղիկայի մէջ երեսնակն ասեղի բողոքական եկեղեցիներ դասակարգութեան մը կ'ընում են, միութեան գաղափարն ու հաւատքը մտակելու համար այդպէսով եւ զանազան եկեղեցիներու միջեւ:

Եկեղեցիներու միութեան գաղափարը ծագում առած է աս' պատմական իրողութենէն թէ իւրաքանչիւր եկեղեցի առանձինն զիրար է ուրջալի ալ բազմաժողովուրդ եղած ըլլայ, թէ նախնայութեան, նոյն իսկ անբարոյական սկզբունք մըն է եկեղեցիներու համար իրարու ծողովուրդը որոյ, բոլորով թէ իմ եկեղեցիս աղէկ է, իսկ Բաղիկն՝ զեւ: Թէ եւ ուղղափառ եւ եւ դա չարափառ եւ: Եւ իբր, ամէնէն ստակալի մտայնութեան մըն է ասեղի, ծնունդ մայրամուտի մըն է նախնայութեան մի, եւ ամէնէն շուտ կողմը Քրիստոնէական եկեղեցիներուն: Քանի որ ամեն իրողութիւններ են, կը մտնեն իրապէս Քրիստոնէայ եւ ազատամիտ մտայնի, ինչո՞ւ համար չափաւորել եկեղեցիները միայնիւ իրարու նեւ:

Բայց իբր կարելի է միտքնել այս այլազան եկեղեցիներ, ամէնէն նիմէն ու պատմականէն միջեւ ամէնէն հար եւ ազատամիտ: Այսպիսի ձեւակերպ մը կարելի է որ իրողութեան որ մը: Այս մտայնի երկու կարծիք կայ. մէկը շատ միտայն, բարի եւ բոլորովն գաղափարային կարծիք մը, որուն նախնայ անուան կարելի է **օրիանիք** (գործարանական, կարգակերպական) միութեան մը: Բայց ասիկա անբնականութեան մըն է, այսինքն՝ բնութեան օրէնքներէն դէմ իրողութեան մը: Վասնի ջնջալի մտայնի այլազանութեան մը կը ներ-

կայցնեն ջնջի, լեզուի, միջավայրի, դաստիարակութեան, հող մտայնութեան, չնաւարտութեան եւ ունեւորութեան, գործի չէ որ **օրիանիք** միութեանը իրողութեան սեւ ասեւ:

Եկեղեցի կարծիքն է յարկ եկեղեցիներու այլազանութիւններ, այսինքն՝ լեզուի, պատմականի, ծնունդի եւ արտաքինութեան: Եւ իրողութեան, նախնայութեան, նախնայութեան, եւ այն, բայց նախնայութեան մը գոյացնել ամեն միջեւ, թէ Լասի որ Քրիստոնէական նախնայութեան միտքն է մը կայ, լաւ է եւ օրսակարգ գործնել այդ միութեանը ինքզուր Լասիանի գաղիք, եւ այս կերպով յաստի բերել ուժով Քրիստոնէութեան մը, որ ներմուտքս եւ իրապէս կենսաւ է, նոր է, նախնայ է, եւ այսպէս Քրիստոնէաներ, այդ մէկ նախնայ վրայ նիմում, կ'զգան թէ իրենք եղբայրներ են, իրարու նախնայ չեն, զիրար չեն հողաւոր, զիրար ներմուտքս ու ազատութեան չեն նախնայ, իրարու ծողովուրդը չեն որու որ չեն ազատութեան անոնց նախնային պարզութեան եւ սրբութեան: Բողոքականութեան կ'օգնեն իրար, կ'ազատուին իրարու սիրով եւ ա'յլազան կ'իրողութեն Փեղիքս պատգամը **թէ ո՞վ որ մեզի նախնայ է, մեր կողմն է:**

Այս եկեղեցի կարծիքը այսօր կը սիրապէս Քրիստոնէական աշխարհի բոլոր եկեղեցիներուն ամէնէն յարկ եւ նախնայ առաջնութեան մէջ — բայց Լասի եկեղեցիներ —, եւ ամեն կ'ուզեն Քրիստոնէութեան պատկանել այս պիտի եւ ընել զայն գոնական ամէնէն նոր ազգայն մտայնութեան մէջ:

Ուրեմն, երբ կ'ըսուի **եկեղեցական միութեան** ասեղի **գաղափար** (ideal) մըն է, **անսիլ** (vision) մը եկեղեցիներու համար, իսկ ի՞նչ որ կ'ըլլայ արեւ իրականութեան մէջ, է՝ Քրիստոնէական եկեղեցիներու միջեւ իրական **սեր** մը, **եղբայրակցութեան** մը, **նախնայութեան** մը մտայնի, եւ մտայնի զանազան իրարու, եւ զիրար, նախնայ եկեղեցիներու օգնութեանը եւ օգնութեանը ծառայելի սիր, ազատիկ եւ նախնայութեան եկեղեցիներուն: Այս օգնով է որ, զոր օրինակ, Անկիրանի եկեղեցիներ քաղաքներ եղած է նախնայական եկեղեցիներ Միջագետքի մէջ, առանց նկատել ասեղի թէ Քր. Տիեզերական ծողովով դասակարգուած ներսիկս մըն է նախնայ: Երբ Քրիստոնէական Արեւմտեան պատմութեանը այսպիսի յաւաքութեան է կրօնական ազատութեան մէջ, բայց է որ եկեղեցիներու եղբայրակցութեանը երջ մը չէ, այլ իրականութեան մը, որուն օրէնքն ունի Յուստոս-Քրիստոնէական եկեղեցիներ:

Այս ասիլ յաւաքութեան անհասնելու ընթացքին, կարգն սեղի պիտի ունենայ Քրիստոնէական **Հասարակ** եւ **Կարգի Աշխարհամտայնութեան** —ներու Եւրոպայի մէջ գործարած է — եւ նոյն նախնայութեան են բոլոր Քրիստոնէական եկեղեցիներուն ներկայացուցիչներ, սեղիանալու համար թէ ի՞նչ յարողութեաններ ձեռք բերուած են միջեւ նիմայ եւ թէ ինչեր կ'օրէնքի է ընել այսուհետեւ սոսիլ յարողութեաններ ապահովելու համար եկեղեցիներ իրարու մտայնելու եւ եղբայրացնելու զորմն մէջ:

• • •

Միւսնայն նպատակով է որ շուտ ասիլներ: Ի վեր կարգուած է **Միութեանական Ընկերակցութեան** (Fellowship of Unity) մը Ք. Գ. Գ. Գ. մէջ, եւ իրողութեան եւ Մասնակի Անկիրանի Եկեղեցիներու նախնայութեան, ի վեր

որուն կը մասնակիցն — բացի նառնէականն: — Նեղոսի նովին բոլոր եկեղեցիներ, որոնց շարքին՝ Հայց. եկեղեցին այ: Այս միութենը, թէև անփոխառն հիւսիսային Արիւթիկի նկղ մէկ արջանակն մէջ, բայց փոքրիկ նմոյն է **Հաւատքի և Կարգի Առաքարեւոյն**:

Ընկերակցութեան սարեկան ժողովներ սեղի ունեցած են Հէրոսանի Անկիլիան եկեղեցւոյն մէջ, նախին պատշաճաբանով. Անկիլիան եպիսկոպոսին նախագահութեամբ. բայց սեղի շատու համար յարանաւանական քրտնաւնեւո գերակաութեան, յարուս պատշաճ է որ Շուէթի դեպքովն նախագահութեամբ զուտարուի տարեմուղով՝ դեպքանաւան սրահին մէջ: Շուէթի աղի դեպքան, որ կը նաւեր ու անփա անմաստօրին մըն է, անկող դեկեմբերին փափա՞ յարեւած է որ եղիպոսի թե՛նն առայնուրդ Պէր. Քորգոմ Սերազան Տարեմուղովն պարզէ Հայր. եկեղեցւոյ հայեացքը եկեղեցական միութեան մասին: Քորգոմ Սերազան մասնատեմ գրուար ուղեմուղ մը բացատրած է աղ առթիւ ինչ որ Հայր. եկեղեցւոյն զարտուր, պատմական, սկզբունքը եղած է նաեղեղ բոլոր երեսունայ եկեղեցիներուն:

Պանիթիկ **Էնիփօրն Կազէր**ը դեկեմբերի իր էրկու թիւերուն մէջ յանմ մէկ նկարագրականը սուած է այս ժողովին, և Քորգոմ Սերազանին ուղեմը բարաւայցած է *A Beautiful Address*, «**Գեղեցիկ Աղերն մէջ**» բաղեմով և սասը մէկ ամփոխութեամբ արած է. իսկ մենք աղ ուղեմին յանմ հայեմէն բարչամանութիւնը կը դնենք յաշուր սիւն սկիւտուն մէջ, այն վաստութեամբ որ **Մեանի** ընթերցողներ մեզի նմ համամակս պիտի բլլան այն սղոմիս զաղտիաներուն ու բացատրութիւններուն, զորս եղիպոսի թեմին Հայր Առաքարեղը այնքան յաստիւրէն պարզած է ընկերակցութեան ժողովին այլապէղ ներկայացուցիչներուն առջեւ և զմաստատած ամէնուն կողմն:

Քորգոմ Սերազանի **Արքայութիւնի Սոցիլն** բարգոսար կը բողոքն **Մեանի** յաշուր թիւին՝ սասը սեղը սարու համար այս «**գեղեցիկ ուղեմին**»:

ՀԱՅ ԵԿԵՂԵՅԻՈՅ ՀԱՅԵԱՅՔԸ
ԵԿԵՂԵՅԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ
ԽՆԴՐՈՅՆ ԿԱՏՄԱՐԸ

Պեր. Սրբազան Տարգմ.
Տիկիներ և Պարտներ.

Ն. Վ. Շուէթի Պ. Դեպքանը, որուն մեր այս հաւաքումին ընծայած բարձրութեն բարեհայեամ աջակցութիւնը որքան պատուարեր Նոյնքան քաջալերական է ամէնուն համար, քանի մը որ առաջ պատիւ բրաւ ինձ առաջարկելու որ եկեղեցիներու **Միութեան** մեր այսօրուան այս նիստին մէջ, ուղեմով մը ներկայացնեմ իմ եկեղեցիին, Հայ եկեղեցիին, հայեացքն ու բաղձանքը, վերաբերմամբ եկեղեցիներու **Միութեան** նպատակին:

Անգամ մը ևս արտայայտած ըլլալու համար չէմ համարութիւնը, զոր իմ եկեղեցիս՝ իմ հասարակութիւնս և ևս ինքս անկեղծօրէն կը տածենք այս **Միութեն**ը որքան որ ազնիւ զաղափարին հանդէպ, և ի նշանն Ն. Վսեմութեան և Միութեան բոլոր մեծարոյ անդամոց վերաբերմամբ ըզգացած յարգանքիս, պարտականութիւն կը համարիմ ներկայանալ այսօրուան այս զուտարումին, վարձելու համար կատարել ինձ կցած առաջարկը:

Իմ խորին համոզումս է թէ բոլոր եկեղեցիները, որոնք, քրիստոնէական ներկայ իրականութեան մէջ, այլևս հատուածներն են միայն տիեզերական այն մեծ եկեղեցիին, որ զոյ էր երբեմն քրիստոնէական թուականի առաջին զարբերուն, և որ զաղափարապէս զոյ է տակաւին կենդանի խորհուրդի մը մէջ, այն՝ բոլոր հին և նոր եկեղեցիները, իւրաքանչիւրը իր տեսակէտովը թերեւս, բայց ամէնքն ալ անայայտօրէն անկեղծ զպատշաճով կը ցանկան միութեան:

Ինչուի առաջն է ան, միութեան այդ ըզգրուանքը, որուն կ'ուղչուին ամէնուն նայուածքները: Պարտիմ բնի անմիջապէս, կատարելապէս նոյն այդ բաղձանքն է, զոր ունի իմ եկեղեցիս, Հայ եկեղեցի, **Միութեան** այդ սկզբունքին նկատմամբ, ու անիկա կ'արտայայտէ իր այդ բաղձանքը իր պաշտամունքին, այսինքն իր հաւատքին ամէնօրեայ զաւանուսին, ինչպէս նաև, ու մանաւանդ իր կեանքին մէջ, այսինքն Աստուծոյ և մարդոց առջև հաւատարապէս:

Մեր պաշտամունքին ամէնէն սիրուած, ամէնէն յողովրդական աղօթքներէն մին սա է. «**Չխաղաղութիւն շնորհես եկեղեցւոյ քուն արոյ, զխաղաղութիւն և զանշարժութիւն ի բշխանաց պատերազմի, և հաստատի ի մի հաստ գիսարուղիկ եկեղեցի, զնկ խոստովանիմք Տիր և Աստուած, Կեցո՛ր զնկ**»:

Պարզ է ձկաւմը, զոր կը ցօլացնէ այս մաղթանքին ոգին. ինչպէս ամէն հաստա-

ուսթեան համար, որ արջիւ նպատակի մը ուղչուած է, նոյնպէս եկեղեցւոյ համար, որուն լինելութեան պատճառը գերաշանցապէս բարի է, քանի որ իր վախճանն է հոգիներու փրկութիւնը, ամենէն էական եւ կենսական բանն է խաղաղութիւնը, բարգաւաճ կեանքի եւ արդիւնաւոր դորձունէութեան ամենէն հիմնական պայմանը:

Պէտք իսկ չկայ բոլոր թէ՛ խաղաղութիւնը, ամէն բանէ առաջ պատուին է սիրոյ, այն վեհադոյն առաքելութեան, որ կ'իզարարացնէ անհատներն ու ժողովուրդները, որ աստուածային չղացումին սրբութեանը կը դնէ աշխարհի հոգերէն ալեւուսում եւ պատրաստ սրբին մէջ եւ որ մարդկային գիտակցութեան կուտայ ամբողջ լոյսի այն պայծառութիւնը, որով մարդ կրնայ ճշգրիտ տեսնել ու ճանչնալ ինքզինքը եւ իր մերձաւորը:

Արդ, եկեղեցին, իբրև նստուշոյ թագաւորութեան զազափարին երկրի վրայ իրագործման ամենէն մաքուր գործարանը, ծառայելու համար իր փրկարար նպատակին, ամէն բանէ աւելի պէտք ունի խաղաղութեան, ուրիշ բացառութեամբ, նախ Անր եւ յետոյ Հաւաստի տապաւնի մը, եւ ապա բնագոյնի մը:

«Բու եկեղեցիոյ՝ տ'եր խաղաղութիւն, զերծ բրհ զայն բշխակալի յարձակումներէ, եւ յետոյ ընդհանրական եկեղեցիի հաստատութեան միտքն»:

Կը կարծեմ իրաւունք ունենալ ներկատել տալու թէ այն նախադասութեան բառակազմական կապակցութիւնը, հետո պատահական բլլալէ, ընդհակառակն հիմնուած է պայծառ արտաճումի թեան մէջ, պիտի համարձակէի նայն իսկ բոկ, բարձր ներշնչումէ ծնած ողջմտութեան մը վրայ:

Եկեղեցիները, հաւատքի մանրամասնութեանց տեսակէտով, իբրև ու հետ կարենալ միանալու համար, պէտք է նախ կարենան սիրել զիրար. եկեղեցիներու Միութիւնը, աւելի ճիշդ, Աւտարանի իմաստով բնորոշուած մարդկային եղբայրութիւնը աւելի բարոյական քան դաւանական հաշտութիւն մ'է. «Յայն զիտացնէ անկեմեմեմ երկ իւ պայտիսի, երկ սիրիցի գիմեմեմ» (Յովհ. ԺԳ. 35):

Այն, քրիստոնէական միութիւնը բարոյական միութիւնն է:

Արդարեւ, կրօնական բնաշնչութեան միշտ աւելի վերաշահան գրութիւն մը մշակելով չէ՛ որ պիտի կարենայինք իրականացնել այդ միութիւնը: Քրիստոնէութեան պատմութիւնն իսկ կը շուրջնէ այս տեսութեան ճշգրտութիւնը. դաւանարանական հարցերը քիչ անգամ եկեղեցիները մտնելուց ան իբրև, կամ մտնելուց ան, յաճախ աւելի սաստկապէս հեռացնելու համար յետոյ չանտք իրարմէ:

Ասիկա բոկ չէ անշուշտ թէ կրօնական զազափարարանութիւնը աւելորդ պերճանք մըն է հաւատքին համար. Իբրև: Ոչ ոք կրնայ ժխտել զերբ, որ ճշմարտութիւնը, իբրև ուղիղ շարժութիւն, կուտած է կատարել աստուածային յայնտութիւններով սահմանադրուած հաւատքի կեանքին մէջ: Իմ գիտումս էր մասնանշու միայն սա կէտը թէ «հաւատքի միութիւն»ը կատարելապէս չէ իրագործուած անցեալին մէջ զիտարարար այն պատճառով որ սիրոյ միջոցաւ չէն մտնեցած անոր, գէթ այն կերպով եւ այն շափով, որքան եւ ինչպէս կը պահանջէր գործին կենսական եւ ամենաբարձր կարեւորութիւնը:

Իբր հաւատքին առարկան է Աստուած, այսինքն սէրը, զի «Աստուած սեր է», ըստ Ս. Եովհաննու. եւ ինքն իսկ Յիսուս ըսաւ «Ես եմ նախապահ եւ նշանադրիւն» ու ճամբան, պարտինք գիտնալ, որ կը տանի ճշմարտութեան՝ սէրն է ինքնին:

Ինչն Յիսուս է որ էր տանի զմեզ իրեն, իր անձին, ուր միայն է կեղբոնը ճշմարտ միութեան, իր սէրն է որ պիտի առաջնորդէ զմեզ սիրելու չիբար, եկեղեցիներու միութեան սեւեռակէտը պէտք է բլլայ քրիստոնէական խաղաղ:

Կարենալու համար ձեռքի մը պահով, հարկ է որ մէն մի եկեղեցի կալող լլլայ, պահ մը գէթ, ինքզինքը ձերբազատել այն կապանքներէն, պատմական պատճառներու միջոցով իր հանգամանքներու՝ ցեղական նկատումներու եւ արիւղ աւելի կամ նուազ նիւթական հաշիւներու կազմած այն արգելաբանքներէն, որոնք չիքք սահմանափակած են իր կղզիաւումին մէջ, տխուր այն օրէն ի վեր, չեմ քաշուիր ըսել, ուր դաւանարանական հակամարտութիւններ խորտակեցին Քրիստոսի եկեղեցիին տիեզերական միութիւնը:

Կ'ըսեն թէ — ու մենք կ'տեսնենք զայն

ամէն օր—աշխարհ կը դիմէ զէպի բնկեր-
 վարութիւն, զէպի իրաւունքի և պարտուց
 կարծեցեալ հաւասարութիւնը. Լթէ եկե-
 ղեցիները շարունակած լլլային կատարել
 աշխարհի վրայ իրենց պաշտօնը այն ող-
 ւով չոր Աւետարանը Առաքեալներու դա-
 բուն դրած էր բնկերային մտածումին մէջ,
 Եթէ անոնք յաճախ ծառայած չլլային
 քաղաքականութեանց կամ ստէպ չնկլը-
 տէին քաղաքականութիւնը ծառայեցնել ի-
 բրենց, մարդկութիւնը շատ աւելի կանուխ
 վայելած պիտի լլլար քրիստոնէական եղ-
 բայութեան իրական բարեքները, ու աշ-
 խարհ աշտօր պիտի չվազէր երեւակայա-
 կան շնորքի մը ետեկն, որ յայտնի է թէ
 ի վերջոյ ինչ ապագամտնութիւն վրայ պիտի
 փշրէ մարդոց յոյսերը:

Երբեմն, երբ կը թտուրի մուշուրդ-
 ներու կամ պետութիւններու ընդհանուր
 համադաշնակցութեան մը վրայ, ուսկից
 պիտի կրնան ծնիլ, կ'ըսեն, մեծամեծ ա-
 ռաւելութիւններ, Ես կը խորհիմ այն համա-
 դաշնակցութեան վրայ, չոր եկեղեցիները
 պիտի կրնային կազմել, Եթէ թոյլ տային
 որ անվերապահ սէրը, քրիստոնէական ճշ-
 մարիտ սէրը միայն վարէր զիրենք, ինչ
 օրհնութիւն մը պիտի լլլար անիկա լու-
 վանդակ մարդկութեան համար:

Պետութիւններ իրարու հետ կը համե-
 բաշխին յաճախ բացատրելի և երբեմն հա-
 զիւ արգարանալի նկատումներով. միակ
 զօրութիւնը որ պիտի կրնար եկեղեցիներ-
 րը բերել ընդհանուր համբաշխութեան մը,
 սէրն է, աննկատ և աննուած սէրը, այն
 չոր կը ծնի խաղաղութիւնը, և որ իր կար-
 դին, կը պատրաստէ միտքերը փոխադարձ
 հասկեցողութեան. վասնզի կիրքերէ և վե-
 ճերէ հանգարտած միտքն է որ կրնայ ըմ-
 բռնել ճշմարտութիւնը:

Նախ խաղաղութիւն և սէր, յետոյ մի-
 արանութիւն կարծիքներու կամ վար-
 դապետութիւններու: Իր այս ըմբռնումն է
 որ Հայ եկեղեցին կը յայտնէ վերոյիշեալ
 իր աղօթքին մէջ. «Եկեղեցիներուն տուր
 խաղաղութիւն, այսինքն սէր, որպէսզի
 անոնք կարենան ունենալ, հաւատքի մի-
 ութիւն» :—

Ես կը մտածեմ թէ եկեղեցիները շու-
 տով և աւելի գործնականապէս պիտի սի-
 բէին զիրար, Եթէ կարենային ճանչնալ զի-

րար շատ աւելի քան ինչ որ է այժմ:

Անոնց իրարու նկատմամբ անտարբե-
 բութեան պատճառներէն մին է հաւանա-
 բար անպիտութիւնը, չոր ունին իրարու
 մասին: Բացի դաւանական պատճառներէ,
 լեւուր՝ ցեղային զգացման՝ ազգային ա-
 ւանդութեանց տարբերութիւնները և ու-
 բիշ հանգամանքներ պարիսպ քաշած են
 կարծես անոնց միջև, իրարմէ անտեսա-
 նելի, իրարու անծանօթ մեալու աստիճան—
 Այն քանի մը ճանօթութիւնները, յաճախ
 անձեռնհաս հեղինակութիւններէ հայթայ-
 թուած ու երբեմն նպատակաւոր դիտու-
 նելով պատրաստուած, որոնք առձեռն ե-
 կեղեցական պատճութեանց մէջ զլուխ մը
 կամ Հանրագիտարաններու մէջ քանի մը
 էջեր կը գրաւեն յաճախ, շատ անբաւա-
 կան են այս կամ այն եկեղեցիին անցեալն
 ու ներկան, անոր կեանքն ու զործունե-
 ութիւնը ճանչցնելու համար, ինչպէս եղած
 է առհասարակ մեր եկեղեցւոյ պարագան:

Աւելի կատարեալ և աւելի խոր իրե-
 բաճանաչութիւն մը, փոխադարձ սիրոյնոր
 և աւելի լուրջ շարժառիթներ պիտի երե-
 ւան բերէր անոնց միջև:

Ամէն դարաշրջան ունեցած է իր մե-
 ճութիւնները և ակարութիւնները միան-
 դամայն, սէրը պիտի յորդորէր ամէնքս
 առաջիններուն համար հիւշումի և վեր-
 ջիններուն համար արգահատանքի միայն.
 և ես վստահ եմ թէ եկեղեցիներու պատ-
 մութեան մէջ առաջինները աւելի յաճա-
 խաղէպ պիտի երևին մեզի քան թէ վեր-
 ջինները. վասնզի — ո՞վ կրնայ ուրանալ—
 ամէն եկեղեցի ունեցած է իր ինքնուրոյն
 դերը քրիստոնէութեան ծաւալման և քրիս-
 տոնէական բարոյականի մարդկային սլը-
 տին հետ շաղկապումի գործին մէջ:

Ո՞վ կրնայ անտեսել բարոյական զօ-
 բութեան մը հսկայական կազմակերպու-
 թեան և աշխարհի ամենահեռաւոր մարզե-
 լուն մէջ Աւետարանի քարոզութեան ա-
 ռաքելութեանց հրաշալի գործը, զոր Հը-
 ոսովմէական եկեղեցին կը պարզէ մինչեւ
 ցայտօր: Ո՞վ կրնայ մոռնալ քրիստոնէա-
 կան վարդապետութեանց ճշգուծին և հին
 դարերու մէջ այնքան նշանաւոր արդիւնք-
 նելով փայլած վանականութեան մասին
 Յոյն Սրթոսոքս եկեղեցւոյ գեղեցիկ և փա-
 աւոր գործը: Ո՞վ կրնայ չլիշել անմոռա-

նախի ծառայութիւնները չոր Ափրիկէի և Ալեքրոյ Օրթոթոքս եկեղեցիները, Ղըպտիականը և Սիրիականը, մատուցին քրիստոնէական զրտութեան՝ հայրախօսական՝ և մեկնաբանական գրականութեան իրենց ճրտութեամբը: Կարելի է միթէ չի գնահատել պայծառ ոգիի և ողջադատ բարեկարգութեան այն ընթացքը, չոր Անկլիքան եկեղեցին — իբրև հին և նոր եկեղեցիներուն միջև անցումի ամէնէն սիրուն կերպը — յղացաւ և գործադրեց այնքան յաջողութեամբ, և բարեկարգական կորովի և իմաստուն այն եղանակը, չոր Բողոքականութիւնը ընդհանրապէս ի յայտ բերաւ մէկէ աւելի կրօնական հարցերու մէջ: Ի՞նչ բառ գտնել մատուցանելու համար անգերապահ հիացումի հարկ մը այն ազնիւ և բարի գործունէութեան նկատմամբ, չոր Ամերիկեան Քրիստոնէութիւնը, և հետզհետէ աւելի յարածուն համեմատութիւններով կ'ունենայ ահաւասիկ, օրէ օր աւելի գործնականօրէն մտցնելով և արդիւնաւորելով կրօնքին խորհուրդը՝ Աւետարանին շոգին՝ կեանքի բոլոր գործունէութիւններուն մէջ:

Չեզի կը թողում, ձեր զգացումին և ձեր դատողութեան կը յանձնեմ դերը այն եկեղեցիին, իմինիս, որուն կեանքը տասն և վեց և աւելի դարերէ ի վեր ողջակիչում մը եղաւ և կը շարունակէ բլլալ քրիստոնէական մտատիպարի նուիրական խորանին վրայ . . . :

Կը կրկնեմ. Ամէն եկեղեցի ունի և ունեցած է իր պաշտօնը, իր մեծութիւնները, իր նուիրումի եղանակը, իր առաւելութիւններն ու իր փառքին ստորոգելիները: Իւրաքանչիւրին այս բոլոր առաւելութիւններովն է որ կը կազմուի համագրութիւնը քրիստոնէական ծառայութեան սուրբ գործին: Ամէն եկեղեցի ունեցած է, Առաքեալին բմբնումին համեմատ, «ի շնորհիւ», «ի շնորհամ մատմնոյն Քրիստոսի», այսինքն Քրիստոնէութեան:

Մէն մի եկեղեցւոյ մէջ բարին այն է նախ որ մարդը կը մզէ բարոյական կեանքի: Ամէն եկեղեցւոյ մէջ կայ բարոյացուցիչ այդ գորութիւնը, ամէն եկեղեցի արժանի է սիրոյ, մէկէն առ միւսը եզրայրական անկեղծ սիրոյ: Այդ փոխադարձ սէրէն պիտի ծնի բարոյական միաւորութիւնը, ու

բարոյական միաւորութեան պիտի ծնի հաւատաքի միութիւնը. այսինքն Քրիստոնէական միութիւնը, «որ սուրբերուն հազորգութիւնն է, որ անտեսանելի եկեղեցին է ամէն անոնց որոնք ճշմարտապէս կը սիրեն ընկերը, որ սուրբ հասարակութիւնն է որ միենոյն զազափարական հաւաքումի մէջ կը խմբէ ամէն անոնք որոնց միտքը կը ձկտի զէպի հոգևոր կեանքի սասուածային ազրիւրները»:

Փրկիչ և Տէր մեր, դուն որ բար թէ «Ար որ երկու կամ երեք հոգի գու անունով հաւաքուին, հո՞ն անոնց մէջ ես գուն», եղի՛ր հիմակ մեր մէջը, որ եկած ենք հոս, սիրոյ անտեսանելի պաշտօնը մատուցանելու քու անունիդ. այս սրահը, ուր հիմակ խմբուած ենք քու եկեղեցիիդ ներկայացուցիչներս, թող պահ մը գէթ աւու շնորհք այն Սուրբ Վերնատան, ուր դուն, քու աշակերտներդ չբջայաւուած քրիստոնէական միութեան, սիրոյ և հաւատաքի միութիւնը հիմնելիս սուրբ օր մը: Հաստատուէ՛ մեր միջև, իբրև անքակտելի կապ մը սիրոյ և հաւատաքի. մօտեցուր նախ մեր սիրտերը իրարու, հոգւոյ հազորգակցութիւնովը, և վառէ՛ մեր մէջ սիրոյ ճրազը, որ մելի ցոյց տայ ճշմարիտ միութեան՝ հաւատաքի միութեան ճամբան, այն ճամբան որ դուն ես, որ կը տանի զէպի ճշմարտութիւն, այսինքն զէպի քեզ միայն: Տու՛ր որ խաղաչութիւնը տիրէ մեր մէջ իսպառ, թող մոռուին ջնջուին տարակարծութիւններէ ծագած վէճերը և պայքարները, որոնք այնքան մերկեցին եկեղեցիին ներքին և հոգևոր կեանքը:

Քու սուրբ եկեղեցիիդ սուր սիրոյ խաղաչութիւնը, որպէսզի անիկա կարենայ ունենալ Հաւատաքի Միութիւնը:

Թ. Ե. Գ.



«Եկեղեցի այլ ինչ ոչ է, այլ մերոց ողոնցս շնորհամ»:

ՈՍԿԵԲԵՐԱՆ

ԳՐԱԿԱՆ

Լ Ա Մ Ա Ր Թ Ի Ն

ՍՈՎՐԱՏԻ ՄԱՀՇ

«Ճամբարտափն է Աստուած»

(Շարունակութիւն առաջին թիւին)

- Կրօնակը յեցուցած պղնձապատ այն դուռին՝
 Բազուկներն իրար բերած՝ Մեսասանից պաշտօնեան՝
 Մերք գուրթի մերք կաակածի մահառումէն **սարուբեր՝**
 110 Մրքմրքաց «Ի՛նչ օգոս առափինի չըլլալէն» .
 Բայց Փեղոն բարեկամի փան իմաստնոյ զան իր մէջ
 Անձակ մագերուն սակ՝ որ կ'ըստողեն դէմն աղւոր՝
 Աւելի մօտ՝ մանինին վարպետին ոտքը նրսած՝
 Ծալովի ծունկերուն զաւկի մը պէս հակելով՝
 115 Եւ պաշտած բարեկամին յառած իր աչքն ներաստող՝
 Լալէն կը շիկնէր, բայց դեռ կուլար անոր վրայ:
 Երկուսուր վիճար սակայն իմաստունին ո՛չ երբեք
 Կրցած էր այլալից դէմքի գիծերն ու մայնն ալ .
 Իր նայուածքը վեր առած հեռուն՝ կարծես կը կարդար ,
 120 Բերանն՝ ուր կը հանգչէր շրնորհագեղ իր ժպիտն՝
 Արդէն խսկ խօսելու պատրաստ՝ կիսով կը բացուէր ,
 Իր ականջն ու զընէր աներեւոյթ մտերմին .
 Մագերն՝ որոնց աւանան շունչը բերել կը հրպէր՝
 Գլխուն վրայ կը նրկարեն պրսակ մ'աղօս ու ծգոյն
 125 Ու , օղովն առաւօտին ծածանելով մերք ընդ մերք՝
 Կը սփռեն իր հակսի՛ն վրայ ցոլեր արծաթի ,
 Սակայն նոյն հակսին մէջէն՝ ուր դրոճմը ա՛ է հոգին՝
 Ճանանչո՛ւմը կը դիտուէր անոր վսեմ մտածման ,
 Զեղո՛ր քափանց պապաստին կամ արոյրին ընդմէջէն
 130 Լամբարն՝ առկայծ բոցեր արձակելով բազմին վրայ՝
 Ըստողուած իր փայլո՛ւթը մասնելով դեռ ինկիւն՝
 Իր ցո՛լը կը զարնէ անոնց եւ գոյն մը կուտայ ,
 Ինչպէս այ՛ մ'որ ծովաչու կը հետեւի նաւակին՝
 Պաղպաջուն հակսին վրայ իրենց նայուածքը յառած՝
 135 Կախուած իր աչքերէն՝ ու հազիւ հազ շնչելով՝
 Ուսողիք բարեկամներն՝ հասկըլելով հազագին՝
 Աչքերով վերջին անգամ կ'արածէին զայն լըռիկ ,

108. **Մետասան**, Արեւիկայի այն պաշտօնակոյնէն էին որոնց յանձնուած էր եղեւնապատ ասեանի վնիւններուն գործարարութիւնը :

- Այդ ձայնն իրենց հետ յաւէս պիտի տանէին:
- Իբր այիք մ'որ Եւոզեան բաժառ շունչէն կը բացուի՝
- 140 Աննամբեր իրենց հոյին անոր խօսին կ'ըսպատէր:
- Ուր ուրեմն երկնահայեաց աչն անոնց վրայ իջեցուց,
- Ու իննն, ինչպէս ուրիշ ասեմ, ժրպսով մ'ըսկրսաւ:
- Ի՛նչ, կուլա՞ն, բարեկամներ, կուլա՞ն մինչդեռ իմ հոգիս,
- Ա՛յն մախուր խօսկիկն նըման՝ զոր քմուռնին կը վառէ,
- 145 Յաւիտեան ազատուած անարգ բեռնէն իր մարմնին՝
- Կը սրանայ աստուածներուն մօտիկ, որ, սուրբ ախնով,
- Այն ջինջ օրն ողջունելով՝ զոր նեմարած է բերես՝
- Որոնէ ձեւարիսն, ու զայն տեսնէ ու հանչուայ:
- Ինչո՞ւ կ'ապրինք ուրեմն, ո՞չ ապառնէն մեռնելու:
- 150 Է՞ր տանջուիլ սիրեցի՜ արդարութեան էամար ես.
- Եւ ինչո՞ւ այս մահուան մէջ որ՝ կեանք կը կոչուի՜
- Անարգ կիրքերուն դէմ՝ ստրկացած քէպէտե՜
- Հոգիս գլխութեանցս հետ կ'առեցաւ ընդերկար.
- Բարեկամք, առանց մահուան՝ բան մը կ'արժէ՞ յառութիւնն . . .
- 155 Անիկա բրաբիտնն է՛, այն պրտակն երկնային
- Զոր ի վերջ մեր արեւոյն կուտայ մեզ սուրբ դաստորն,
- Իրեն ըզմեզ կանչող Աւամազդի ձայնն է այն.
- Օրհնէ՛նք, բարեկամներ, ես կը լըսեմ զիննն այսօր,
- Կեանքի՜ իմ օրերուս չը յանձնելով նշխարներն
- 160 Երկի՛ցս ինծի կրկնել՝ զայն այդ հրամանն երկնառաք:
- Քա՛նք լիցի որ երկարել ուզեմ ընթացել կեանքիս.
- Կը կանչուիմ, ես լսեցուկս ուշադիր հոն կը վազեմ:
- Գո՛ւք թէ զիս կը սիրէք, ինչպէս Տօնի օրերուն,
- Օժեցէ՛ք ձեր գլուխներն անուշահոտ իւղերով,
- 165 Արգադի՛ր մը կ'ախեցէ՛ պատերէն վար սա բանտին,
- Ճակատնիդ պրտակած կանաչագեղ դրասա՛նգով
- Նըման փեսային, զոր բազմութիւն մը փութիկոս՝
- Ցանկեղով կանանցի սեմին վրայ զգաստ ծաղիկներ՝
- Լոզանէն վերջ կը տանի դէպի սենեակը հարսին.
- 170 Ձեր ձեռնովը դու՛րս սառէք զիս գի՛րկը մահուան: . . .
- Մեռնիլն ի՛նչ է որ. քակել է այն հանգոյցը՝
- Հոգիին՝ երկին հետ պտտեղկացման կապը պիղծ,
- Թափել է վերջապէս շրմին մէջ բե՛ն մ'աղտեղի:
- Մեռնիլը մե՛ռնիլ չէ՛, բարեկամներ, փոխուիլ է,
- 175 Յորչափ մարդ ապրի մարմնին կապանքներէն ընկնըւած՝
- Գէպի՛ սոս՛յգ բարին ընդհարե կ'երբայ կրքոս հայելով,
- Եւ, անարգ իր պէտերէն արեւոյն մէջ յաւիտանուած՝
- Գանդաչկոս կը նետի կամ կը շեղի նեմարտէն

160. Անհարկութիւն մըն է այն կարեկոտութեան՝ զոր Սոկրատի բարեկամները պատրաստ էին ձեռք բերել՝ եթէ ուզէր ան փոսիչի բանտէն եւ Բիոլիսի երթալ. (Տե՛ս Պլատոնի Կրիտոնի մէջ):

- Իսկ այն որ հրպերով իր տնչացած վախճանին՝
 180 Կը տեսնէ անգրաւ օրուան փայլուն արեալոյսն՝
 Եւկնի մէջ վերելակող իբրեւ հաճանչ մ'իբիկուան՝
 Վրսարուած անոնց ծոցէն՝ կը վերանայ գոցը դից,
 Եւ ո՛ւսպ ուսպ խրմելով արբեցուցիչ նեկտարը,
 Իր մահուան իսկ օրէն՝ ան կ'ըսկըսի ապրելու:
- 185 Բայց մեռնիլն է սառապիլ եւ սառապիլն ալ չարի՛ք:
 Ի՞նչ գիտենք, բարեկամներ: Աղետաւոր պահն երբ՝
 Արիւնով արագօրժուած ողջակէզի մը նըման՝
 Այս գոհուած մարմնին համար պատիժ մըն է կարհասեւ,
 Չարիքով մը չէ՞ ուրեմն որ բարին դուրս կուգայ միտ:
- 190 Չըմեռէն կ'ելլէ ամառն, ու գիշերէն կ'ելլէ ինչ,
 Նոյն ի՛ննն Աստուած գողեց յաւերժական այդ շորան,
 Եւկունով մը ցաւերու մեծն կը ծըննիս այս կեանքին,
 Ու այս մահն երջանիկ՝ որսէ սկարներն կը խիրան՝
 Արդարեւ անմահութեան եւկուն մըն է, ո՛չ այլ ինչ:
- 195 Եւ սակայն ա՛վ կրնայ զննել անդունդը մահուան.
 Դիք իրենց մասը դրբին անոր վրսեմ քրտունքին,
 Ո՞վ գիտէ՝ թէ բունելու պատրաստ անոր ձեռքին մէջ՝
 Վիճե՞նք թէ հանդիմով կ'իյնայ եւկմիտ մեր հոգին.
 Իսկ ես՝ որ դեռ կ'ապրիմ, չեմ գիտեր բայց կը խորհիմ
- 200 Թէ խորհուրդ մը կայ անտես այդ լուսեան խորքին մէջ
 Եւ թէ՛ ներդրմիտ դից բարեբար խրատութիւնն
 Այդ նեւտանը ծրարեց ծածկեց մահուան մէջ անգամ,
 Ինչպէս՝ իր աստուածային նեւով մեր սիրքը խոցող
 Արեւ յանախ կը ծածկէ արցունքի սակ հանոյք մը»:
- 205 Անհատաս Կերիս անուշ մը ժպտեցաւ այդ խօսքին,
 «Չայն ընդ հուպ պիտի գիտնամ», ըսաւ Սոկրատ: Վերսկըսաւ,
 «Այո՛, դէպի լոյս մարդուն ողջոյնն առաջին,
 Երբ ոսկի հառազայրն համբոյր կուտայ բիբերուն,
 Սիրուած բաներուն շեշը՝ հնարին խառնուած,
- 210 Ծըխացող բաժակին այն փախըստեայ բոյրն անուշ,
 Համը համբոյրին, երբ սարփաւորն իր շուրթերն
 Յածելով կ'որոնէ՝ գիշերը՝ շուրթն ընկերին,
 Հեշտ չէ՛ն մեր զգայութեանց՝ որքան նախկին խանդն ու խիղ
 Օրհասով ձերբազատուած առաքինի մի մարդու:
- 215 Եւ մինչդեռ՝ հոս իր անիւնը կ'ամփոփեն ուրիշներ՝
 Ի՛ննն արեւակի փախուստին մէջ կը մտնայ
 Իր վերջին մնամ բարովն իսկ ըսելու աշխարհին,
 Եւ աշխարհն անէացած կ'աննեի յայս Աստուծոյ:

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Պ Ա Տ Ա Ր Ա Գ Ը

Մուսիի զանգակը կը հնչի:
 Կ'ըսէր ձայնով մ'աճապարոս.
 Չէ՛ս մտնէր. չէ՛ս մտնէր, ինչո՞ւ:

Ժա՛մ կայ մտնով, ծաղիկներով,
 Խունկի նրբին զուլաներով:
 Կը հնչե՛տ քե՛զ հասար, մըսի՛ր:

Պիտի շքան էրզ մը պայծառ,
 Վերկայն էրզի մը փառփերուն
 Երգիտե՛ն որ կը հեծէ:

Կայ ծեր մը խոնջ որ կը մնչի
 Բոյր ներմակ իր քրոնումով
 Խօսիտ քաստիկ նրանկոտքան:

Պիտի տնտեսուսան՞ ուր
 Մայրը կու գար փոխիկներով.
 Կու գայիր դուն ալ միտսին:

Թրգմ. ՆԵՍՍՐ

Կ'աղօթիք նե — հայրը չըկար —
 Նե կ'աղօթիք. բայց աղօթքն այն
 Մորտեցաւ քերեւըս փարն:

Պիտի շքան (գիտե՛ս անունդ)
 Կանչուից իրե՛ն . . . դուն արցունքով
 Մըսին որ գուր, գուր աղօթեց:

Չէ՛ս մտնէր: Դո՛ւն ալ պիտի շաւ:
 Բայց շա՛ն աղիկ է, գիտես դուն.
 Բայց շա՛ն աղիկ է, գիտե՛տ էս:

Չնչեցի մօրդ համար . . . բայց ծա՛նր,
 Անուշ, զըրոս . . . իբրեւ Ողջոյն
 Մօրդ համար որ ոչ եւս է:

Դանչեցի մեղմ ընդհատ ընդհատ
 Մըսածնով ք'նեռու կիֆ:
 Տըղաֆ, գորս ալ չըսեաւ նե:

ՅՈՎՉԱՆՆԷՍ ՊԱՍԿՈՒԻ



Պ Ի Ն Տ

Ճանքան ըռչի կը տանի մուք այս պուրակին.
 Բայց շի՛նն վրայ հաղեցաւ ձիւնը կարային
 Իր արիւնին կարմիր բոշին ուր կը ծաղկին
 Կէտ կակայներ որ սիրեն անոր կը պրտակեն . . .

Մանասուսի են խոր ծառերը տրտապին
 Որ սուտերին բաժակը ըտն պիտի բային
 Լեցուն մեռնող այս պաներուն գորշ կապոյտին.
 Ո՛ւր խաղեցի, մըտայ յակներ մ'եր իմ հողին . . .

Ուխտը կայ սուրբն ալ փակեց դունն այնքան հրաշքի.
 Շողը պրպլաց ու մարեցաւ կանթեղին բոր՝
 Որուն տանող սափորը ջինջ խղեն իր որք

Արաննին վրայ փըռու՛ր կը դասարկի,
 Եւ իմ ունայն ձեռքերս այնքան կը պաղտակի
 Որ շի՛նն վրայ ձիւնն յառնուր կարային . . .

ԳԱԶԻՐԷ

ԱՐՍԷՆ ԵՐԿԱԹ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԽՈՂԱԿԵՐ . — ԽՈՂԱԿԵՐԱԿ

«Ի Վիպան Արեւելից» ճառին հայերէն թարգմանութեան մէջ երեք անգամ (էջ 37, 93 և 144, ըստ հրատարակութեան Գ. Տէր Մկրտչեանի) գործածուած սոյն բառին համար Հ. Վարդանեան գիտել կուտայ (Բառաքնն. Գիտող. Գ էջ 57-58) թէ ասորերէն բնագրին բառը (թաւօն) թէ մըսագործ, մասխանտ, և թէ խոնակեր նշանակելուն պատճառաւ՝ հայ թարգմանիչը լաւագոյն ըրած և աւելի ըմբռնելի պիտի ըլլար «Լթէ ասորի բառը առաջին առումով հայացուցած ըլլար»:

Այս մասին մեր կարծիքը յայտնելէ առաջ կ'աւելցնենք թէ երբայցեղբէնի մէջ ալ նոյն բառը (թաւօն) ունի այդ երկու նշանակութիւնները քով քովի, ինչպէս ցոյց կուտայ Gesenius-Buhlի բառգիրքը: Թողունք յունարէն բառին վրայ գիտուած արմատական նոյնութիւնն ալ:

Արդ՝ վերոյիշեալ ճառին հայ թարգմանիչը երեք անգամ խոնակեր բառը մըսագործի կամ խոնարարի նշանակութեամբ կիրարկելով՝ անընտրողութիւն մը ըրած չէ՛ բնաւ, ինչպէս կը կարծէ Հ. Վարդանեան. վանչի խոնակեր անցեալին մէջ իր արհեստին բերումով՝ թէ՛ կենդանին մորթողն էր և թէ՛ զայն եփողը միանգամայն, մինչև որ այդ գործը իր հասարակաց և առտնին բաժանումներն ունեցաւ. և գիտենք արդէն թէ մագործ կամ մասխանտ յետնագոյն ժամանակի բառեր են մեր լեզուին մէջ: Ուրեմն անգիտակցաբար չէ՛ որ կրկնած է հայ թարգմանիչը քանի մը անգամներով իր խոնակեր բառը և չէր ալ կրնար ուրիշ բառ ունենալ: Միևնոյն ատեն անձանօթ չէր մեր թարգմանչին՝ նոյն բառին փոխարեակն կիրարկումն ալ (իրբև դանիս)՝ որ ժողովրդային գործածութեամբ ընդհանրացած պէտք էր ըլլալ: Պարագան նոյնն է, կարծենք, ասորիին և երբայցեղին համար ալ՝ զատելով իրենց բառերէն:

Կրնայ մէկը առարկել սակայն՝ թէ ինչո՞ւ ուրեմն μάγειρος յոյն բառը՝ զոր Հին

Կտակարանի մէջ սխարլայէս խոնակեր (խոհարար) կը թարգմանեն մեր նախնիք, դանմայեցի կը փոխարկեն զայն՝ ամէն անգամ որ ἀρχιμάγειρος ձևին տակ հանդիպին անոր (Մենդ. Լէ 36, Լթ 1, Գ. Թագ. Ին զլ. Երեմիա, ushuy. Գան. Բ 14, և այլն): Պարզ է. այդ որոշողութիւնը պաշտօնական լեզուի յատուկ արտոյտաւորում մըն էր միայն. այնու ամենայնիւ կ'արժէ միտ դնել որ Աստուածաշունչի մէջ դանմայեցի արտոյտով հոչակուած նաբուգարդան մը խոնակեր ալ կ'ըլլայ Վարք Հարանցի մէջ (Ա, 569), խոնակերայեցի՝ Նշեցի Եսայիի մօտ (Մեկն. Եզեկիէլի, Ձեռ.) և Էրբեմն ալ խոնակեց անունը տրուած է ուրիշ ծանօթ դանմայեցի մը՝ Պետափրէսի, «Կտակ Յովսեփայ» անհարպատ գրուածքի հայ թարգմանչին կողմէ, թէև բնագրէն զուրս չհանումով մը: (Անկանոն Գրիք, Ա. 141):

Ըսենք նաև թէ՛ խոնակեր բառը՝ որ պիտի չկրնար ամփոփուած մնալ իր պարկեշտ իմաստին մէջ (*)՝ փոխարեութեան չնորհիւ՝ միւսէն յետոյ մտոյ ալ ջարդելու գործողութեան վտանգաւոր անցքին վրայ՝ իր խոնակերի բայովը միասին կը ցուցադրուի մանաւանդ Երեմիայի Ողբերուն մէջ (Բ. 20-21), պատկերացնելով սուրի և սովի ահուկի կոտորածը, ըստ Եօթնամանից թարգմանութեան:

Այս տեսութեամբ է որ համաձայն չենք Հր. Աճառեանի՝ որ «չատ տարօրինակ» կը գտնէ խոնակեր բառին ներկայութիւնը Եփրեմի սա խօսքին մէջ. «Բագաքն (նիւուէացուց) ևտես զՅովսեփայ և խոնակեաց», զի իբրև գիտնակեր կար ի միջի նոցա», և կը միտի նախընտրել Չեռագրի մը խոնակիր ձևը, և ի վերջոյ՝ պէտքը կ'զգայ բնագրական բաղդատութեան մը, (Հայերէն նոր բառեր, Բ. 271): (**) Նաև միևնոյն աշխատութեան մէջ (էջ 228) մեր լեզուարանը՝ խոնակեց բառին անգրագառնալու առթիւ՝ կը թուի շփոթել զայն «տաճարակետ» ի պաշտօնին հետ:

(*) Կողբալիս Վկայարանութեան մէջ՝ սա խոնակեր կ'ուղղէ մարք զինք ճանցող Բղեթիսին. սախուցարս վիճալ . . . խոնակիւր պարկեցացոյցն են Բան զեզ, զի նախ առանին զեմուն պարկեցարքեան ի վայել մարկիսն . . . Այս բաղդատութիւնն անգամ կը մտնէ խոնակերին դաման իմաստը: — Հոս ալ՝ խոնակերն է որ կը մարէ, ինչպէս դիտել տեսնիք իր տառը:

(**) Այս մասին տես Գ. Ն. ի յղուածիկը Բագմովեպի մէջ. 1926 Մատի թիւը, էջ 75:

Աւելորդ չենք նկատեր յիւել նաև խոնակերին նուազական ձեռքը կազմուած խոնակերակ բառը՝ չոր Բառարանները չունին: Աս ալ նախատական բառ մըն է, սա տարբերութեամբ որ՝ մինչ առաջինով բնոյճանբայէս չօհերը կը թշնամանեն իրենց դահիճները, վերջինով դահիճն է կամ բըս-Յաւորը՝ որ կը թշնամանէ իր չօհը, «Թըշուառական և խոնակերակ» կոչելով զայն. (Բլարք և Վկայ. Ի էջ 264): Պարագան բուրովին տարբեր բլլալով՝ կը խորհինք թէ արդեօք Coquus (խոհակեր) բառէն Փրանսերէնի փոխանցուած Coquin բառին չի՞ համապատասխաներ այդ սխոհակերակը անկարգ, անպիտան, սինյիտ նշանակութիւններով: Յամենայն զէպս սակայն՝ բնագրի մը պէտք կ'ըլլայ վերապահել այդ բառին բուն առումը:

Չանց կ'ընենք Աերերիանոսի և ճառի վերնագրին «Վասն խոհակերացոյ» որ բովանդակ գրուածքին մէջ խոնակերակ բառով միայն արձագանգ կը գտնէ, առանց որչառուսարանութեան. նոյնպէս մէկգի կը թուչունք Եփրեմի Աւետարանական ճառերէն մէկուն մէջ կարգացուած «Իբրև խոհակերացոյ» որ, չոր կը փորձուինք կարգալ «խոհակերացոյ», շնչելով անմիջապէս մօտը դրուած անիմաստ միջակէտը, գէթ ամբողջ նախագասութենէն բան մը հասկնալու համար:

Մեզի կը հարուի՞ թէ Շեղջ բառը Դագաղ բառէն է:

Հր. Աճառեան իր Նոր հայերէն բառեր Տիմոթէոս Կողի Հակաձառուրեան մեջ գործին 94 էջին վրայ՝ շեղջ բառին գործածութիւնը զէմընդդիմելով Աւետարանի մէկ համարին հետ (Ղուկ. է 14), և տեսնելով որ նորարեր թարգմանիչը ի դագաղսի տեղ առ շեղջ բառն է հրամայուցած, վստահութեամբ մը կը վճռէ՝ թէ «բառ այսով շեղջ կը նըշանակէ դագաղ»: Դժուար չէր սակայն դուշակել որ Տիմոթէոսի թարգմանիչը սօքոճօ (դագաղ, տապան) բառին տեղ սօքոճօ (շեղջ, կարկառ) կարգացած բլլալու է իր բընագրին վրայ, ու այնպէս ալ թարգմանած: Արդէն նոյն թարգմանիչը միևնոյն գործին մէջ (էջ 145) նմանօրինակ սխալ մըն ալ գործած է, Եսայիի (Մ. 3) σακχος (քուրձ) σακχος (վահան) կարգալով, և թարգմա-

նած է. «Յգից իբրև զվանան զվերարկու նորա», փոխանակ թարգմանելու «Յգից իբրև զխորձ զվերարկու նորա», ինչպէս ունի հին թարգմանութիւնը: Իրաւունք կ'ունենայի՞նք լսելու՝ թէ վանան բառը խորձ ալ կը նշանակէ:

Ե. Ե. Դ.

ՊԱՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ԻՐՈՒՅԷՆԻ ԶՈՒԲԵՐԸ

«Ո՛չ լաւ իցեն Արամա Էւ Փարիսաւ գե՛տ Դասակալի Բան զանե՛նայի քուրս Իարայելի»: (Դ. Թագ. Ե. 12)

Կ'ուզէ՞ք այցելել Իսրայէլի Չուբերուն, օրանք, բլլան նոյնիակ խեղճուկ չըճորներ, զուրկ չին շահեկանութենէ: Թէպէտ Նէեման Ասորի, Նպարա Արամայով և Փարիսայով, արհամարհանքով կը նայէր անոնց վրայ:

Իսրայէլի երկիրը թէև հարուստ չէ Չուբերով, բայց անոր աղբւրները, հորերը, նոյնիակ չըճարարները կը մնան անփոփոխ վկաները Պասմութեան ամենէն զեղեցիկին: Կարծես երկիրը ու մարդիկ կը մըցին անոնց կապուած յիշատակները սուանդելու ապագայ սերունդներուն: Ընագեան ու զեղարուեստագէտը հաւատարակս իրենց բաժինը ունին անոնց մէջ: Այցելուն թո՛ղ չսպասէ նոն հանդիպիլ սեւ աշխարհահոշակ աղբուրի. բայց ան զիբաւ պիտի գտնէ Այն Հարավի մը, որ ժայռէն կը ձորի կաթիլ կաթիլ, խորունկէն Աւաղակաց աղբին, որմէ առած է իր անունը, կամ Այն Շարան մը, որ յուշիկ յուշիկ կը հոսի ւտորտէն քարձք ու սեղ ժայռերու, օրոնց մէջ կ'ապաշխարէին Դ. և Ե. դարերու ճրգնաւորները: Արարին փոյթ չէ բնաւ, որ աղբուր մը նկարչական բլլայ կամ պատմական. ան կը գոհանայ երբ սեւ է Չուբի մը հանդիպիլ: Այս աղբուրներուն բնեկան օդամական սօցուար այն է, որ անոնք, ձնի բերուելու նայատակով, չեն աշխարհուած արուեստականութեամբ, ու մեծ մասով կը մնան նախնական վիճակի մէջ, իբրև հարգաստ վերապրումներ անցեալի կեանքին ու բարբերուն: Ընդարատար տարիներէ ի վեր կիներ կ'երթան անոնց, սափորները անփութօքէն հակած գլուխուն վերեւ, ու կը զսոսան նոյնպէս իրարու ետեւէ, այս անգամ նոյն սափորները ուզիլ նստեցուցած զագաթնուն վրայ: Այսօրուան Ֆէլլա՛հ կիներուն պէս քանանուհիներն ալ, հրէուհիներէն առաջ, նոյն աղբուրներուն քով հաւաքարար լուացած են իրենց լաթերը, ամբողջ օրը տօբաններու կիււէջին միացնելով իրենց անվերջ շագակրատութիւնները: Անոնցմէ ետք՝ կը սկսի զէպ ահերը միևնոյն երթը հատերու:

և միևնույն վեճերը հողիմեներու միջև, մինչ անուշ-
մէ ամենէն անտարբեր, մեկուսի, հովուական
որինդին վրայ կ'անը անվերջանալի միօրինակ
եղանակներ։ Այս տեսարանը չի՞ յիշեցներ նա՛ն-
պետներու ժամանակը։ Կամ սա ձիաւորը, որ կը
նկղքէ աղբիւրի մը առջև խմուած հոտը և ձին,
առանց պախուսելու, կը մղէ դէպ չստա-
տուցուած ջրանոսի մը, չի՞ նմանիք Յակոբի որ-
դիններուն, իրենց հոր խաչները աչքէ անցնելու
գրադամ։ Այսպէս այդ աղբիւրները, յուշարար
Աստուծոյ և մարդոց գործերուն, մտած են Պատ-
մութեան մէջ ու ես կը տանին մեզ հարիւրաւոր
և հազարաւոր տարիներ։ Այդ չուրերուն հանդի-
պելով կը վերադարձնուի բազմաթիւ ու կեղեցիկա-
զոյն էջերը շին և նոր կտակարաններուն։
Սկզբնաւոր ուրեմն մեր այցելութեաննց։

ԵՐՈՒՍԱԳԷՄԻ ԱՂԲԻՒՐՆԵՐԸ

Անո՛ւ նախահառաջ Մարիամի աղբիւրը, Այն
Սիրիի Մէրեմ, խոհական աղբիւր մը, պարբերա-
բար ինչոպ և բարձրացող չուրերով, մայրի մը
խոռոչին մէջ, ուր կ'երթցուի բազմաթիւ աստի-
ճաններով։ Ասկէ ծագում առած է ներկայ ա-
նունը՝ Աստիճաններու մայր—Աւժ էս Տարմն—
Ասիկա երուսաղէմի միակ աղբիւրն է, որ կը
գտնուի քաղաքի անմիջական շրջակայքը ու
պահոււրտած է կեղրոնի ձորին մէջ, Սէլուֆամ գիւ-
ղին դիմաց, Ուրդու իլամն ըլլալին տակ, 60 մէղ-
րի չափ ցած այն սարահարթէն, որուն վրայ
չկնտած էր երբեմնի Յերուսաղէմ քաղաքը՝
Յերուսա։

Գեհնն կամ «Յայտող չուր» — այս է աղ-
բիւրի պատուածաշնչական անունը — անուշտ
չէ տեսած Տիրամօր՝ իր չուրերուն մէջ Յիսուս
Մանուկի յաթիւրը լուսնայր, ինչպէս կ'ենթա-
գրուի Փե. զարկն աղբին։ Միայն այստեղէն ոչ
չառ հետո, զեպի չուրերուն վերին ընդունա-
րանը, մարդաբեկացած է ետայի։ Անո՛ւ կոյս յը-
զապի և ծնցի որդի, և կոչեցան զանուն նորա
Կամանուէլ։ Ասիկա արդարացուցած է աղբիւ-
րին Ս. Կոյսին անունով յորջորջումը։

Գեհնն ինչպէս մինչև այսօր ջրամբար մըն
է Սէլուֆամ գիւղի և նոյն իսկ երուսաղէմի հա-
մար, նոյնը եղած է առաւելապէս Յերուսաղէմ
և Գաւթի քաղաքին համար ալ, մանաւանդ ե-
րաշաի և պաշարութեան աստեղներու շատ հինէն
միջոցներ գործ գրած էին, որ պաշարուածներ
ապահով եղանակով օգտուէին Գեհննի աղբիւրէն
ու կարողանային չուրերը պահել ամբարտաշ-
քերուստարաններու մէջ։ Ասկէ՞ ջրարաշխական
այն լինութիւնները, որոնց նմանները շատ քիչ
կ'երևին այդ շրջաններուն։ Տասնըփնգէն մին-
չև քսան զար առաջ (Ն. Ք.) Յերուսաղէմ կար-
ծրը մայրերու մէջէն պեղած էին զարուստ այն
ներքնուրդին, որ միջնաբերդը հարդրակցութեան
կը դնէր Գեհննի աղբիւրին հետ։ Եղեկիա թագա-
ւորն ալ Ուրդուի ներքև պեղելու տուաւ 550 մէղր
երկարութեամբ ջրանցք մը, Գեհննի չուրը տանե-
լու համար Գաւթի քաղաքին արեւմտեան կող-

մը։ Այս ջրանցքի ծայրէն — Սելուֆամի աղբիւ-
րէն — 181 ին գտնուեցաւ երբայական արձանա-
գրութիւն մը, որ անոր բացումը կը նկարագրէ
այսպէս. «Ետեւուստ օրը (ջրանցքին) ականա-
հատները զարկին մէկը միւսի դէմ, մուրն մուր-
նի դէմ և չուրը մայրքեց ակնն մինչև աւազա-
նը 1200 կանգուն երկարութեան վրայ, և մայ-
սին բարձրութիւնը ականահատներու գիւղն գիւր՝
100 կանգուն էր»։ Ասկէ կ'երևի՞ թէ թ. զարու
(Ն. Ք.) նարտարագէտները բաւական ճշգրտեամբ
բունած էին ջրանցքի չափերուն հաշիւը։

Գանանացի կամ հրեայ նարտարագէտներու
հաւասար՝ այս աղբիւրը պատիւ կը բերէ նաև
Գաւթի գինուորներուն։ Հաւանաբար այս ջր-
բանցքին մինչև Յերուսի միջնաբերդը ստորակե-
լով Յոթաբ՝ կըցաւ արեւմտայ անտիկի համար-
ուած այդ տեղին և իւր կ'իջանութեան։ Սոցո-
ման, Գաւթի բնաբնայրը, Գեհննի մէջ ստացաւ
թագաւորական օժուձը, ինչպէս պիտի տեսնենք
քիչ մը անդին։

Թ. զարկն սկսեալ Եղեկիայի ջրմուղին մի-
ջոցով Գեհննի չուրերը կը հասէին մինչև Ուրդու,
Տիրուպոնի և Կեղրոնի միացման տեղը, այն ա-
ւազանին մէջ, որ ետքէն Սելուֆամի լճակ կամ
Նրիկայք — Natatoria Siloé — անունը ստաւ։ Այսօր
հողի տակ կը մնան այն երկու ամբարտակները,
որոնք, թագաւորներու շրջանին, կը պաշտպա-
նէին աւազանը։

Այդ աստիճանաւոր ճամբէն, որ, Տիրու-
պոնի անցքով, Տաճարէն Սէլուֆամ կը տանէր,
մարդ մը, աչքերը կաւով ծեփուած, կ'իջնէր
խարխափելով ու ամեն քայլափոխին զաւազա-
նին ծայրովը գետինը կը դնէր։ Անիկա ի ծնէ
կոյնն էր, այն մարդը՝ որ միշտ Տաճարին մէջ
նստած կը մնար և մարացիկ էր։ Ան կը քայլէր
միշտ, կարծես ներքին փափաքէ մը մղուած . . .
Կը հասնէր ջրմուղի բերանը, կը ծոկ ու արով
աչքերը կը լուար. և անա՛ւ, որ նրա՛ք, կը
ստիկ կ'իջէր, աչքերը բացուած էին . . . Այն
մարդը, որ կաւով ծեփուած էր աչքերը և Յիսուս
կը կոչուէր, ըստ էր. «Գնա՛ Սելուֆամի աւա-
զանը ու յուսացուէ՛ »։ Եւ ինչ կուգար, կը ԼՍ-
ւացուէր ու կը բժշկուէր։ Այն՛, բացուած էին
ոչ միայն մարմինին՝ այլ նաև հոգիին աչքերը,
ու համարձակ կը յայտարարէր Փարիսեցիներուն՝
թէ Յիսուս մարդաբէ մը միայն կրնար ըլլալ,
զրկուած Աստուծոյ կողմէ, որ այսպէս կը բա-
նար ի ծնէ կոյրի մը աչքերը. «Եթէ Ան Աստուծ-
մէ շրջաբ, կ'ըսէր. չէր կրնար այդ բանը ընել»։
Որքան հոգիով կոյրի, աւա՛ղ, պէտք ունին ի-
րենց Սելուֆամին. . .

Սելուֆամէն իջնէր քանի մը հարիւր մէ-
ղրը զէպ հարաւ, անցնելով մշակուած բանջա-
րանոցներէ, երբեմն «Թագաւորաց պարտեզ-
ներէն», որ գեղեցիկութիւն մը կ'ընծայեն Կեղ-
րոնի այդ մասին։ Մշակութեան սահմանը կը
հասնի մինչև ստորտը անուշ. չէնքի մը, որ կը
գրաւէ հեղեղատին կեղրոնը։ Այդ չէնքը Պիւ Ե-

յուսին է, Յորայ հորը, խոսական ջրհոր մը ամբա-
 շէն, ստորտար ժայռի մը, ուրիկ ջուրը կը ժայթ-
 քէ 50 մէկը ցածէն: Քանանացիներն ու շրեա-
 ները այդ հորը կ'անուանէին Ռոփգիլ, զոր սմանք
 կը թարգմանեն Քաղտնեւ կամ Անցորդներու
 աղբիւր և ուրիշներ՝ թափփի աղբիւր: Էն Սո-
 շայի կամ Արեգական աղբիւրին ու Նեփթուայի
 ջուրերուն հետ Ռոփգիլ կը կազմէր այն նըշա-
 նագիւր, որ կը բաժնէր Յուզայի սահմանը հա-
 րաւէն և Բենիամինիներ՝ հիսթաւն: Հաս էր որ,
 Արիստոմի ապստամբութեան ժամանակ, Դա-
 սիթի լրտեսները քաղաքին յուրիւր հաւաքեցին
 ջրկրներէն ու շաղկարատ կրներէն:

Պիր Էլյուպ չի ցամաքի բնաւ. և ձմեռը հե-
 ղեղանման ու երկարատև անձրևներէ կտր ջու-
 րը կը բարձրանայ յորդեւու սաստիճան ու կը ձե-
 ւացնէ մտակ մը, որ կրնայ 8 կէ մինչև 15 օր տե-
 ւելի: Եւ այն ատեն նոր բանջարանոցներ կը կազ-
 մուէին ձորին մէջ: Յորայ հորը Էլյուձ է. . . մեձ
 աւետիս քաղաքին համար: Սոք բացուելուն պէս
 երուսաղէմի բնակիչները տեւական խրախճանք
 մը կը կատարեն Պիր Էլյուպի բոլորտիքը:

Թերեւս գարնանային այս գեղեցիկ օրե-
 րէն մէկն էր, որ Դաւիթի անգրանիկ որդին՝ Ա-
 զոնիս իր կուսակիցները զուսարեց Ռոփգիլի
 ջուրը և խնձոյք մը տուաւ անոնց, մինչ ինք
 թագաւոր կը հռչակուէր նոյն պահուն: Երբ սօ-
 նը ողեւորութեան զագաթնակէտին հասած էր
 ու հաւատարմիները կ'աղաղակէին. «Կեցցէ՛ ար-
 քայ Ազոնիս», ուրիշ աղաղակ մըն ալ կը հաս-
 նէր հիսթաւային կողմէն, հոյի այն շերտէն, ուր
 կը գտնուէր Գինձի աղբիւրը, աղաղակը ամբողջ
 ժողովուրդի մը. «Կեցցէ՛ արքայ Սոդոմն»: Բե-
 րաբի որդին էր, զոր, ծերացած Դաւիթի հա-
 ւատութեամբ, Սաղոմի և Նաթան՝ վկայութեան
 խորանէն բերուած օժտութեան իւրով թագաւոր
 օժտած էին Գինձի մէջ: Սոդոմն, արքայական
 ջորին հեծած, թագաւորի պահակազօրքին ու-
 ղեկցութեամբ, կը բարձրանար Ռիպի գառի-
 վերէն զէպի քաղաքն ու պայտար և կը բազ-
 մէր իր հօր Դաւիթի մթտին վրայ: Եզլերա-
 փոզները կը հնչէին և ժողովուրդը պատանի թա-
 գաւորը կ'ողջունէր հազար անգամ կրկնուած ա-
 զաղակներով. «Կեցցէ՛ արքայ Սոդոմն»: Այս
 բաւական էր խանդարելու Ռոփգիլի խնձոյքը և
 ցրտելու Ազոնայի բազմականները: Չարտուած
 թեկնածուն կը պարտաստուէր իմաստուն ու եր-
 շանիկ եղբոր ներողամտութեանը ապատանի:

Գերութենէն առաջ, հաւանաբար, Ռոփգի-
 լի մէջ պահուեցաւ Տաճարի նախնական հուրը:
 Գերութենէն զարձն ալ, կը կարծուի թէ քա-
 հանանները նորէն այն տեղէն առին ազմուտ ջու-
 րը, որով նեփթա հրամայեց թրջի պատարագի
 վրայն ու զհօր, ինչպէս կրթին բրած էր Եզլի
 կարմնոզոր վրայ՝ Բանազի քուրմերուն զմայ,
 ինչպէս այն ատեն՝ հիմայ ալ սրբաբար հուրը
 զուրս ժայթքեց և այն ժամանակէն Ռոփգիլի
 հորը նեփթա կամ Սերուրիս կոչուեցաւ:

Երուսաղէմ ուրիշ հրաշագործ ջուրեր ալ

ունէր, ինչպէս՝ Բեթնեղզայի կամ աւելի հիշդ՝
 Բեղեղայի աւաղանը, Աշխարաց դրան մաս, Տա-
 ճարի հրատարակին հիսթաւայի տարաթ օր
 մը Յիսուս անոր սրաններուն մէջ բժշկեց 58
 տարուան անգամաւորը, որ չունէր մէկը գինք
 աւաղանը ձգող՝ ջուրերու յուզուած ժամանակ:

Այսու հանգիստ երուսաղէմ զուրկ էր կեն-
 զանի ջուրէ ու անոր կարօտը կը քաշէր: Իրիկ
 իրական աղբիւր ունէր միայն Գինձի աղբ: Այդ
 պատճառաւ միսթական տեսանողները ջուր կ'ը-
 րաղէին յաճախ և զայն ստուսածային օրնու-
 թիւն մը կը համարէին: Երեմիայի մէջ Ենոփա
 ինքզինք կ'անուանէր «Աղբիւր ջրայ կենդա-
 նայ» և ժողովուրդը, սակայն, կը լքէր այդ աղ-
 բիւրը ու փոխարէն կը փորէր «գուրս ծակոտ»
 որք ոչ կարեցին ունել ջուր: «Սը պիտի գայ,
 բաւ Եսայիայ, որ երուսաղէմ, ինչպէս և ամբողջ
 աշխարհ, իր ծարաւը պիտի անցընէ փրկու-
 թեան աղբիւրներէ: Աղբիւր մը պիտի բացուի,
 կ'ընէ Չոքարիա, Դաւիթի տան և երուսաղէմի
 բնակիչներուն համար ու պիտի լուայ անոնց
 մեղքերն ու կեղտերը: Յովի կը տեսնէ այդ Աղ-
 բիւրը, որ Ենոփայի տունէն կ'լլելով, Աքաթա-
 ներու ձորը կ'ոտոզէ: Եղեկիս, աւելի իրապաշա,
 կը տեսնէ այդ Աղբիւրը, որ կը ցայտէ Տաճարի
 աջակողմէն ստորաւն ու արագօրէն մեծնա-
 լով՝ անանցանելի հեղեղի մը կը փոխուի ու կը
 թափի Մոտեայ ձորը, մաքրելու համար անոր
 ջուրը և կենքը ու քիզմատարութիւն ամենիւս
 համար հնն:

Սը մը Յիսուս, շրջապատուած ժողովուր-
 ղէն, կեցած էր այս միեւնոյն Տաճարին մէջ,
 ուր հնչեցուց իր ամենէն համարձակ խօսքերէն
 մէկը: Տաղաւարահարաց տօնի վերջին օրն էր,
 ամենէն հանդիսաւորը, որուն շրեաները նախ-
 րեթաց օրերէն աւելի կարեւորութիւն կ'ընծա-
 յէին: Այդ օր ուսնիթի հիւրեր ի մեռին՝ թափօ-
 ներ կազմած կը շրջէին ու կ'արտասանէին մաս-
 նաւոր աղօթքներ, ստոր համար կը կոչուէր Սի-
 սաննայի օր: Ինչպէս նախընթաց օրերուն՝ այդ
 օրն ալ քահանայ մը, անշուշտ աւելի հանդիսաւո-
 րութեամբ, զացած էր Սեւոփամէն ջուր բերելու
 կոնքի մը մէջ, կամ բառ անանց՝ սոկիէ երջիւրի
 մը մէջ, և զարձած էր ու Հալլէլ երգելով սրբու-
 կած էր Չոքարիսութեան սեղանին վրայ: Հա-
 ւանաբար այդ միջոցին էր՝ որ Յիսուս աղաղա-
 կեց. «Ս'ի որ ծարաւ է՝ թող ինձի՛ գայ ու խր-
 մէ: Եւ աւելցուց. «Ս'ի որ հաւատայ ինձի,
 ինչպէս Գիրքը կ'ընէ, կենդանի ջուրի գետեր
 պիտի բոխին անոր արօձայնէն»: Այս կ'ընէր, կը
 յարէ Յովաննէս, Չոգիին համար, զոր պիտի բն-
 զունէին Անոր հաւատացողները: Այո՛, ինքն իսկ
 էր աստուածային կեանքի Աղբիւրը, զոր հասե-
 ցուց իւր խօսքին հետ Տաճարին մէջ, իւր ար-
 եան հետ՝ Գողթթայի վրայ, Սուրբ Չոգիին մի-
 ջոցա՝ վերնատան մէջ: Որքան ատեն օր երու-
 սաղէմ պահէ իր մէջ Տաճարը, Գողթթան ու
 վերնատունը, երուսաղէմ, որ այնքան կարօտ է
 նրաթական ջուրի, պիտի մնայ աշխարհի համար

կեանքի ազդեցութիւնը եւ ձշմարտութեան ծարաւի հոգիները հոն պիտի երթան՝ յազդեցնելու իրենց ծարաւը :

ՅՈՒԳԱՅԻ ԼՈՐԵՐԸ ՈՒ ԱԳՐԻՐՆԵՐԸ

« Ենձոյան՝ քու Աստուածդ ընդ սխալ տանի բարի երկիր մը, բայց էր Մոսկու իր ժողովուրդին, երկիր մը հովիտներու եւ ագրիւրներու եւ սասորդկրեաց շուրթու, որոնք կը հասնին ծարերու մէջ ու լեռներու վրայ : Այս խոսքերը ճշմարիտ էին Քանանի երկրին համար, համեմատելով մեծ ու անասոր այն անապատին հետ, ուրիշ այնինչ դուքս կ'ըլլէին Խորաշէլացիք : Ինքզանութիւնը, սակայն, այն է՝ որ Աւետանց երկրի հարաւային այս մասը : Յուզան, չուրի կողմէն նուազ հարուստ էր քան կեղքոնական եւ հիւսիսային մասերը :

Այն պահուն երբ Խորաշէլ կը մտնէր Քանանի երկիրը, իր այս կողմերու ջրային հազուադիւրս կեանքը վաղուց արդէն մտած էին Պատմութեան մէջ : Բերաբեր կը պահէր սակաւաբն Արրանի միտքով ջրհորը ու Արիմիւղի ճեղքը : Այս կողմէն ջրային շրջանակը Խորաշէլի քանակը կը կազմէր Գերաբայի ու Բերաբերի մէջ վտակները : Բայց քանակը հոգեւոր, զորս հարկադրուեցաւ պաշտպանել Քանանացի հովիտներուն զէմի Քերթն, Աստուծոյ բարեկամին քաղաքը, էլ իսկիւն կը պահէ սակաւաբն Արրանի գերեզմանը : Ան կը պահէ նաեւ « Մամբրէի կաղնիին մօտ այն վայրը, ուր Լուսնայի Լայրը ընդունեց երեք հրեշտակներու այցելութիւնը : Կաղնին, որուն շուրջն սակ Արրանի հրաբուխից հիւրերը, « Զոմառի՛ք ընդ ծառուս », գտաւցած է այլեւս : Երբ, սակայն, հոն է միշտ ու կարծես կը լսուի տակաւին նահապետ խոսքը : « Առցի սակաւ մի ջուր եւ լուսնային գոտս ձեր » :

Տար դար ետք այդ միւսնային հորին կեղերք ուրիշ սեփարան մը կը պարզուէր, սեփարան մը՝ որ երեսուն կը բերէր Գաւթի մէջ հողին : Բնման Բերաբայի երկու սրգիները, Ռէքար եւ Բանաս, զաւանձաւորութեամբ սպաննած էին Յերուսաղէմ՝ Սաւուդի սրգին, սպանելու պատուարութեամբ իրենց տէրը իւր սխիւթով մրցակցին ձեռքէն : Գաւթի, դայրացած իր ծառաներուն այս անարժան մասնութեան վրայ, կախել տուաւ զաւանձան կորստիները « ի վերայ ջրը ընդին ի Քերթն » :

Քերթնը—Երուսաղէմ ճանապարհը կը պահէ ջուրերու բաժանման գիծը՝ հանելի բազմաթիւ ագրիւրներով : Այն Տրուս, որուն մօտ Յուզա Մա. կարէ 10,000 մարդով պարսութեան մասնակց Իս. սիւսի 65,000 զինուորները : Յիշատակելի է Այն Լանկա կամ Փիլիպպոսի ագրիւրը, ուր Փիլիպպոս մկրտեց Եթովպոյց թագուհիին շուրթերին : Այն Արուս կամ Կնքիւս ագրիւր, Այն Արամ եւ այլն . ստանց ջուրերը յատկացուած են Երուսաղէմի գործածութեան : Այս ագրիւրները Երուսաղէմ տանելու

համար շինուած նախկին աղուզաները կը շէշեցրնեն Պանասի Պիլատոսի շնորհազգութիւնը : Երուսաղէմի կառավարիչը կամ զաւասարը այս ձեռնարկին յատկացուած էր Տանարին կղած նուէրներու մէկ մասը : Հրեաները այս առթիւ ամբաստանեցին զայն Տիրերիտի առջեւ ու Պիլատոս կա կանչուեցաւ ու արտուրուեցաւ Գաղղիա :

Գաւթի հորեր, Պար Տափար, կոչուածնէրը հասարակ ջրամբարներ են, որ կը գտնուին Բեթղեհէմի մասերին վրայ : Երուսաղէմի զարուստն « Ս » արուցանէր ինձ չուր ի ջրհորոյն Բեթղեհէմի որ առ զբանն է », կ'ըսէր Գաւթի տանջուած բուն ծարաւ մը, զոր կը զգայ մարդ ամբան հունձքերու կղանակին : Գաւթի յանդուգն պայքար մը կը մղէր այն ատեն Փրոզուսայիներու զէմ, որոնք բանակած էին Ռափայից հովիտին մէջ ու կը տիրէին Բեթղեհէմի, մինչ ինք պահուրած էր Ողորտի քաղաքին մէջ : Իր քաջերէն երեքը ընդ առաջ երթալով իւր ըզմանքին, կը ճեղքեն թշնամիի բանակը եւ վաճառուած ջուրը, հայրենի քաղաքին ջուրը, կը հաննեն Բեթղեհէմի ջրհորին ու կը մատուցանեն իրենց պետին : « Գաւթի ինձ, Տէ՛ր, ընել այդ բանը, կը գոչէ Գաւթի, չէ՞ որ այս ջուրը սրբունն է անոնց, որ զայն ըրելու իրենց կեանքին վասնդ » : Եւ շիմեց ու Ենձոյանի ձօնեց ջուրը : Գեղեցիկ արարք, արձանի՛ թէ՛ քաջերուն, թէ՛ իրենց տիրոջ :

Գործնայ շատ հին հոր մը, բայց իրակաւնին մէջ ջրամբար մը, առ « Մոգերու հոր » կոչուածը, որուն կը հանդիպին Երուսաղէմի ու Բեթղեհէմի կէս ճամբուն վրայ : Այստեղ էր որ վերաին մոգերուն երեցաւ նորանշան Աստղը ու առաջնորդեց պիւրեց նորանին Մատուկին մօտ : Արարացած յունական անունը, Պար էլ Քարիմուս, կը նշանակէ Լանդատեան հոր : Ասոր մօտիկ Զ. զարնն կը բարձրանայ Քարիմուսի կամ Լանդատեան վայրը, որ կը շէշեցնէ վերջին հանդրուածը Մարիամի եւ Յոսիւֆի՛ իրենց Բեթղեհէմ ճանակէն ստաջ :

(Ճարտնակելի) Լայպոց Գ. Ե. Ն.



Աւետարանի իսկաւերով կազմուած է Արուսայի վեր մտ է, վիտեղի մէջ նոյնիներ — բայց երբ իյնան լու թուապրում մտաղց մէջ, պարզակներու ու կ'ազնն մեծ բլայ, արդարեւ՝ որ կ'ազնն սուրբ ըլլալ, մեղաւորներ ու բարիքի մէջ կը վիճեն այն երջանկաբխը զոր ի զոր վիճակին շարին մէջ, այն ատեն այն խոսքեր արժան կը ձգեն, կ'արմատան խորութեան մէջ, կ'արմատեն պատկեր ու բոլորեցնէ, կը մտաղիկն ողիպներով եւ նախկերով եւ կը ջոզանան ամառում մը մէջ, որուն երբէ պիտի շնտնին ստուցներու վիտրիկները : ՅՈՒ, ԼՈՒՆ, ԵՒ ՊԱՊԻՆԻ

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ն Ե Ր Ս Է Ս Կ Ր Ա Կ Ց Ի

1. — Տասնըփորոգ զարու առաջին քառորդին, ներսէս Կրակցին, Երուսաղեմի մեր Հրեշտակա-
 ԿՐԱԿՑԻՆ ԸՆԴՕՐԻ- Կրեաց Կանքին մէջ բն-
 ՆԱԿՈՒԹԻՆՆԵՐԸ զօրինակած է երկու ձե-
 ազիրներ, մին պարզ

ձառքնիս մը, 1331'ին, և միւսն դարձեալ ձառքնիս և Տոխանկի ձագ. 1335'ին, առաջինը Կարգան Արեւելցի պատրիարքին օրով, երկրորդը՝ անոր յաջորդ՝ Աովհաննէս ձօսին պատրիարքի ժամանակ. իսկ երրորդ ձեռագիր մը, ձայնոց խորագրով, ընդօրինակած է, 1334'ին, մեր Ս. Սաեփանոս վանքին մէջ: Առաջին և երրորդ ձեռագիրները կը գտնուին մեր Մատենադարանը (թ. 282 և 1863), երկրորդը կը մընայ Վենետիկի Միխիթարեանց Մատենադարանը (նոր թ. 222):

Այս ձեռագրաց յիշատակարաններէն քաղելով՝ Միտին ընթերցողներուն պիտի ներկայացնեմ Կրակցին, որ Մայրավանքիս մէջ անընդհատ գրչագրող մը եղած է, նաև անձնուէր մը՝ իր եկեղեցւոյն և հայ դաւանութեան: Իր յիշատակարանները կը պարունակեն պատմական բազմաթիւ դէպքեր. բայց մենք Կրակցին ճանչցնելու համար, մէկ երկու զլխաւոր եղելութիւնները միայն պիտի պարզենք:

2. — Այս ձեռագիրներուն ընդօրինակութիւնը տեւած է արեւելէ չորս կամ հինգ տարի: Կրակցին իր յիշատակարաններուն մէջ, կը գտնուի թէ շարունակ ենթարկուած է ջերմի կամ սոգողի, և ստամոքսացաւի, հանգիստ չունի երբեք. քիչ մ'ալ շուարձարանելով՝ դժգոհութիւն կը յայտնէ լուերէն և ճանձերէն: 1331'ի ձառքնիսին շատ էջերուն տակ գրած է, «Ով կորաց, կրակն ի վերսս կայ, խոչորուրեանս մի՛ մեղադրեւ եւ միսիրարութիւն իսկ ի ուսեի յկայ, բայց յԱստուծոյ միայն. . . »: 1334'ի յիշատակարանաց մէջ կը գրէ թէ իր աշայ լոյսը պակասած է. «Չի ի վշայից ժամս գրեցի որ և աշուկս պակասեց ի լոյսի. ստամոքսացաւ յամեն ժամ. չունի միսիրարակ ո՛չ յեղարեւ և ո՛չ յընկերոջի»: Իր ընդօրինակութեանց դժուարութեան կ'անգրագոտնայ 1331'ի յիշատակարանին մէջ և կը գրէ. «Ով կորաց, իր թղթիս զինն ո՛չ եպիսկոպոսն ազնեց և ոչ այլ մարդ. . . շատ շուտանց էի րուզեց, շուր անգամ և ոչ սակաւ մի միսիրարակ

րակ յեղարեւ և կաւ յայոց»: Նոյն ձեռագրին բազմաթիւ լուսանցքներուն տակ կը յիշեցնէ թէ իր սկզբնագիրը, որ շուրհուած է Ձանկրբցի փակակալ Երեսէս վրդ.ի կողմէն, երեքիջեան է և երկաթագիր. և « յիգած » նա կարճ ի կարճոյ. և առանց կետագրութեան. ուրիշ տեղ մ'ալ, 1335'ի յիշատակարանին մէջ, կ'ըսէ թէ մեծ Տօնամակին մէջ գրած ճառերն ամբողջ բնագործնակած է, ու կ'աւելցնէ սկզբնագրի մասին. « Ով կորաց, ի մեծ Տաւանկանն այսպիսի կայր այս ձառեւն, որ չգայրակղեց յիս. քե ինն և կարճ գրեց:

3. — Ներսէս արեղայ իր երկու յիշատակարաններուն մէջ ալ Կրակցի կ'անուանէ ինքզինքն, իսկ 1334'ի ձառքնիս մէջ Կրակցի, ս'ըսէ Կրակց. բայց 1335'ի յիշատակարանին ան կը մեծարանէ թէ Կրակց՝ իր ծննդավայր շինուած էր Ուսնայի և այլ քաղաքաց հետ Բրիտանոսի ժամանակ: Բ հաստատութիւն ասոր, ճառէ մը վերջ գրած է հետեւեալ կտորը, « . . . Աեկ Յիսուս. յորմէ՞ զուստե կէ, կաւ յորմէ՞ ժողովրդեկե: Եւ նոքա սակն ի Հայոց մեծայ ի Կրակցի. սպասաւորք բազմաթիւն Արզարու. . . Ըստ ամենայն հաւանութեան, Կրակց շինուած էր Իսաւրիա գաւառին Սիրինոս կամ Տրայանուպոլիս թեմին մէջ, Միջերկրականի եզերք և Կիպրոսի դիմաց: Կար նաև ուրիշ Կրակց կամ Կրակցիս անուն քաղաք մը, յայնկոյս Տաւրոսի, որով կ'ունենանք երկու Կրակցներ, մեծ և փոքր, մին աւան իսկ միւսը քաղաք: Բացի միւր այս ներսէսէն, Կրակցի մականունամբ կ'ան նշանաւոր Կրակցի վարդապետներ, որ ծանօթ են մեր պատմութեան և զըջարութեան մէջ: Ներսէս՝ 1335'ի յիշատակարանին մէջ կը յիշէ իր ծննդավայրին Ս. Միտն և Ս. Բառասուն վիպից եկեղեցիները ու կը մագթէ որ իր ձեռաց վրը հոն մնայ, ու կը յիշատակէ իր ծնողաց, և բոլոր պարագայից անունները, և մագթեանքներ կ'ընէ Կրակցի ժողովուրդին համար, յետոյ՝ կը յիշէ երուսաղեմի իր միաբանակիցները: Մեծ Կրակցի կամ Կրակցայի մէջ ալ ծագեցած է Հայ գաղթականութիւն մը՝ իր վանքերով և գաւառաւաններով: Երկու Կրակցներու վերաբերմամբ լիակատար ծանօթութեան համար, փափաքողք կրնան գրմել Հ. Սիլիանի Սիսուանի (էջ 317-320, և 547), Կրակցին իր 1335'ի յիշատակարանին մէջ կ'ըսէ թէ ինքը « Հայձեմեկ և Կառապաստեկ » ցեղէն է, և ինչպէս յիշեցինք վերը, չուարթարանութեամբ « աշու և աշուաշ » խօսքեր կ'ընէ, և գրեւել կուտայ թէ ինքը Կրակցի ուղեղ ունի, թէ Կրակցին էր կ'ըլլան սակաւասեւի, և կը գնէ հետեւեալ ման-

ԿՐԱԿՑԻՆ
 ԳԱԿՐԱՑՆԵՐԸ

բազմաբնակ Կրակցիներու վրայ. «Ո՛վ կը-
բարխ, յարժան նանկայից սխալի, նա զոսի ուղ-
ղեցիք սիրով, և մի՛ կարեկրով. զի բոլորս
Կրակցի եւ Չի վարդապետ մի յորից գաշա-
կերտն, թէ զնա՛ գրախ գնի. նա զնաց զնեց՝
ու կերտ գախակն ու գիզուն և զբոլորն-
ու երեւ գախակն ստեղան կոխ, նա (վար-
դապետն) նարցաւ. թէ ո՛ւր է սխալեցի, նա
սասց, թէ սխալեց չունիւր, խոչ չի. ո՛ւր է
չկուն, չկուն չունիւր՝ չկուն էր. ո՛ւր է ը-
ղուն, ի Կրակցի էր արձեղ, բոլոր չունիւր»:

4. — Կրակցին՝ 1331ին, երբ Ս. Հրեշ-
տակապետ վանքին մէջ, կ'ընդօրինակէր

ԿՐԱԿՑԻՆ
ԵԳԻՊՏՈՍ ԿԸ ՏԱՐՈՒԻ
բաժանու, չինուորները
վանք դալով կը փնտռեն

եղիպոսուն վախած Հայոց Առաջնորդը (ս-
բուն Մուղապատ կ'ըսէին) և անոր բնկերա-
ցոյ վարդապետները, կը բռնեն մեր Կրակցին,
ու բնի մարտիները և միակեանքները և կը
հաւաքուին Ս. Յակոբայ հրապարակը՝ Եր-
սէս արեղան կը նմանցնեն փախտական
Առաջնորդին, երեց մը և քանի մը միա-
կեանքներ այլ Առաջնորդին հետ փախչող
վարդապետաց, և զանոնք բռնութեամբ կը
տանին եղիպոսու Սբուն Պատրիարքը
Վարդան Արեւելիին ու Ս. Հրեշտակապե-
տի Տեսուչը՝ Մերտինցի Արքայապետ վրդ-
աճապարանքով կը մեկնին եղիպոսու, ու
հայտարարեցին զիստահարկ զմարելով կ'ա-
զատեն գերեզմանները ու շատ աղաչելով կը
բերեն երուսաղէտ: Կրակցին այս զեպքը
պատմել վերջ, ջերմարին մաշկանքներ
կ'ընէ վարդան Պատրիարքի համար: Յի-
շտակապետը զիստու պատահած այս զեպ-
քը, թէ և մանաւոր եղելով թին մը կը նը-
կատուի, բայց այն ի յայտ կը բերէ քրիս-
տոնէից ա՛յն սարսափի զիճակը, որուն են-
թարկելու էին, յարմարեալ թուրք մէմ-
լու քներէն՝ Էլ-Աշրաֆ Քալի և Էն-Նասր
Մուհամէտ իշխանութեան կը հասնէին.
Վերջինս մանաւոր, իր երկար Սուլթա-
նութեան ժամանակ, 1298-1340, յայտնի
է պատմութենէն, բնականօր քրիստոնէից
զէմ կատարած մանաւոր հալածանքնե-
րով: Էն-Նասր վերանորոգեց Օմարի և Հա-
քէմի ա՛յն անապոր կանոնները, որ կը վե-
րաբերէին Քրիստոնէից և Հրէից տարագ-
րներու տարբերութեան, զատուելու համար
խորամեկն, և քանզի կամ փակել ար-
ուս բոլոր եկեղեցիները: Այդ հակաքրիս-
տոնէական հալածանքները անարձապեղ
պիտի չմտային Ս. Երկրին մէջ, և Սուլ-
թանին գործակալները պիտի մեղակէին նոյն
ուղղութեան՝ սարսափի մատնելով երու-
սաղէտի հաւատացեալները: Այդ պատճա-
ռաւ է որ Կրակցին իր յիշատակարաննե-
րուն մէջ շարունակ կը կրկնէ.

«... Բայց ժամանակս էր անբարի.
Գոյով սեղիս սեռան գերի,
Աւերեալ եիմն բասակի.
Անակնիւթ ըէ այլ շնի.
Քրիստոնէից ազգ Եսիասի
Մեղաւորաց կոխան լինի...»

Ըստ պատմութեան Կրակցիին, կ'ըրեի թէ
Հայոց Առաջնորդը իրեններով, Սուլթա-
նին հալածանքներէն եղիպոսուն խոյս ար-
ւած և տեղ մը պաշտօնաւոր էր. Սուլթա-
նին հրամանագրով, զինուորները երուսա-
ղէտ եկած և Առաջնորդը Կրակցիին նման-
ցուցած էին, և քանի մը փնտռանքներու
հետ Կրակցին տարած են եղիպոսու: Եր-
մանօրինակ ուրիշ զեպք մ'ալ, 1172ին
պատահած, կը յիշատակէ Աբուսաճը Հայ
պատմագիրը. զուցէ պետական հարկա-
գրանքի մը տակ, ութսունամեայ պատ-
կասելի եկեղեցական մը, որ Հարա-Ջախ-
լայի Հայոց Յովն. Մկրտչի եկեղեցին և
վանքը լքելով, կ'ապաստանի երուսաղէտ,
բարի համբաւով մը կը վախճանի և կը
թաղուի վանքին մէջ:

5. — 1292ին էր որ՝ Էլ-Աշրաֆ Սուլ-
թանը՝ 300 ուղտերու վրայ բեռնուած 600

ԿՐԱԿՑԻՆ
ՍՐՏԻՆ ՎԵՐՔԸ
Թմրուկներու զօղանջիւ-
նոյն Սքան գրուելէ
յիտոյ, կ'արշաւէր Կի-
լիկիա և կործանարար
բարաններով կը քանդէր Հոմիկլայի եօթն-
պարիպեան բերդը և Հայոց Ստեփանոս
Կաթողիկոսը իր եկեղեցականներով գերի
կը տանէր եղիպոսու: Հոմիկլայի ետքը
եղիպոսացիք սկսան յարձակիլ Կիլիկիոյ
վրայ, որ հետզհետէ աւերակ կը դառնար:

Արեւուտքի խոտուածներն խորեանկան
էին, և ի չուր կը թափուէր հայ արեւնը
Կիլիկիոյ գաշտերուն վրայ: Օլիմի որդին՝
Լեոն երգի ժամանակ, Կրակցին իր գրած
յիշատակարանին մէջ կ'ընէ.

«... և ի սոյն ժամանակի
է քաղաքը Հայոց ազգի,
Երեսուորդ բոս նասակի,
Ուոյ Լեոն անուն կոչի,
Պնեալ քաղի Տեսուն Յիսուսի»:

Յիսուսի թագը կըող այս Լեոնը ծանօթ է
մեզի. բոլորանուէր լատինամոլ մը. Ե-
ղիպոսացոց հետ կնքուած դաշինքները ան-
խոհեմ գրծող մը: Առանց նկատի առնե-
լու Էլ-Աշրաֆի և մանաւոր Էն-Նասրի
անեղ ոյժերը, իր խոտաման հակառակ,
ան շարունակ կը բանակցէր Արեւուտքի
հետ և վստահ պայքն խոտուած երե-
ւակայական զուժարներուն, կը զահպի-
ժէր իր երկիրը, սպանութեամբ կը հե-
ռացնէր ազգային դատին պաշտպանները,
արքունիքը կը լեցնէր լատին կղերով և
խորհրդականներով, մինչ թշնամին կը դաշ-
նակցէր թաթարաց թիւուրթալին և թուրք-

մէններու Արաման իշխանին հետ եւ անկողնակով մը կը յարձակէր Արեւուտքի պատուարը եղող Կիլիկիան քարուքանդ ընելու եւ մարելու երկրին չորս կենդանութիւնները: Լեւոնի անրոհեմ քաղաքազիտութիւնը աղետալի հետեանք ունեցաւ: Ան՝ կասկած ներշնչած էր թէ Արեւմտեան պետութիւնք Կիլիկիան է Ս. Երկիրը ազատագրելու համար Արեւելք պիտի արշաւէին, եւ այսպէս ալ ամէն կողմ լուրեր տարածած էին. Կրակցին ալ այս չորս լուրերը լսելով, կը զրկէր իր իշխանին մէջ:

« Անշտմ ազգ Եմայլի՜
 Յուեան ի գնես երկիս Կիլիկի,
 եւ զամեն ի սուր մուշեյն սուսերի.
 եւ զայն ի Մարս վարեյն գերի,
 եւ զիւն ի յեկինն Եւրամի »:

Նոր Խաչակույթեան մը լուրը լսած էր Կրակցին. բայց ան շատ վստահ չէր Արեւուտքի շինուորական այդ նոր ձեռնարկին, դատելով անդի ունեցած զէպքերէն, թէ և փափաք աչտ մը որ իր հայրենիքը է Ս. Տեղիքը ւշատուէրն բռնութենէ, կ'ըսէ,

« . . . Բայց յեցամք համբաւ բարի
 Թէ մասնակ ազգն ամբի.
 Վասն սեղանոց սերունի.
 Եւրամ լինայ սուր Կաղախի:
 Եւրամի թէ այս մեզ լինի,
 Ի մե Եկիկայ սիսն կամցի . . .
 Բայց բոս գարմոցս որ դու գարմի,
 Զմ ի մնայ թէ այդ մեզ լինի.
 Բայց ամենայն լին կարելի
 Տեսնե Աստուծոյ իմ Յիսուսի »:

Այստի վրայ լուսամները ստրատիկուցած էին Կրակցին. հայրենիքին ենթարկուած աղէտները խորագոյն վէրք մը բացած էին անոր սրտին մէջ, խոռոված էր հոգին, մանաւանդ կըր իր շրջապարտ անյուսութեան եւ Լուսի մէջ կը տեսներ. ան իր շիշատակարանին վերջը կը շարէ. « Մի՛ կորարք, ի չար խապրերոյս որ կու ասն թե Սուրջեայ զոպն բազում գարաւք ի վերայ Սուր կու երբայ, նա միտս խաւրել է. իսկի չցիսեմ թե ի՛նչ կու գրեմ . . . այլ որ իսկի միտքարիչ չունիմ յեղարաց կաւ յորդորդ եւ նե ամեն ընկերս Ըռունցիք . . . »: Կիլիկիոյ աւերակներուն մէջ չորսըքող կրակը կ'աչրէր մեր Կրակցիին սիրտը, մանաւանդ անոր համար որ այդ աւերումներն յառաջ եկած էին ո՛չ միայն հայրենիքի թշնամեաց վաշտոյ ընդգրկներէն, այլ նաեւ կրօնական ներքին պառակտումներէն, որոնց ինքն ալ պիտի չոհուէր:

6. — Կրակցին՝ իր 1335 ի յիշատակարանին մէջ, կ'արձանագրէ իրեն պատահած ցաւալի զէպք մը, որուն համառոտութիւնը կը գնենք հոս. Խարբերդցի Գրիգորիս անուն անձ մը կ'երթայ Տէր Ճօսլին Ոսկե-

ւրցիին ու կ'ըսէ թէ՛ Խարբերդցի Կարապետ փիլիսոփան (= երգեչոյ) ու բու ներսէս Կրակցին ուրբաթ եւ շուբ, շարթի օրերը ասն շէն կատարէր. եւ Ս. Կարապետի ասոն չկատարեցին բառ Ըռունի. Տէր Ճօսլին, շար խորհրդակցին մտիկ ընելով, չորս արեղաներ կը զրկէ ներսէսին սենեակը, ուրկէ զարս կը հանեն անոր գոյքերը եւ զրթէրը. զուտը կը փակեն եւ բանալին կ'առնուն, կ'երթան Կարապետին սուներ, անոր ունեցածներն ալ կ'առնուն եւ երկուքը կը տանին Վերի Վանքը, այսինքն Ս. Շրեշտակապետէն Ս. Յակոբ. ու կ'ըսեն թէ՛ ասոնք են որ շէն հնազանդիք Քաղկեդոնի ժողովին եւ կը նշովեն Լեւոնի Տոմարը. առաջ Կարապետը կը տանին զարպար, եւ առանց հարցուփորձի վեղարը կ'առնուն եւ կը բանտարկեն. յետոյ ներսէսը կը տանին վերամբարձ, բայց ան կը ջանայ փախչիլ, վեղարը զլիսէն կ'առնուն եւ զլիսարաց կը թողուն հրապարակի վրայ, եւ յետոյ կը տանին բանտարկ իր բնակրին մօտ. եւ կ'որոշեն առաուն տանիլ յանուն Մէլէք նասրին, շղթայալայր ընելու: Չոր հրամանի անտառոյնը՝ իրենք Լուզան կ'ազաչեն ու կ'ազատեն զանոնք: Կրակցին այս պատմութենէն վերջ, լուսանցքի վրայ մանրիկ գրերով կ'աւելցնէ, « Մի՛ կորարք, զայլ ասելին չը կարցի գրելոյ: Փափաքողքս անց յիշատակարանին ամբողջը կրնան տեսնել Մար Յոսէֆ Մէլէք. Վեշեպոյ շոյ Զեւորաց Մուշեշարտին Ըտտ. Բ. էջ 350:

Այս հետաքրքրական զէպքը պարզելէ առաջ, բոլորք թէ վերեւ յիշուած Խարբերդցի Կարապետ փիլիսոփան Ս. Շրեշտակապետի զանքին մէջ, 1332 ին Արեւելցի Վարդան պարտարբքի ժամանակ, ընդօրինակած է Մեկն. Կար. Թղրոց ձեռագիրը. որ կը մնայ այժմ Ս. Աթոռոյս Մատենադարանին մէջ (Թ. 299). Գրեւն ունի յիշատակարան սը, ուր ի շարս միաբանաց կ'իշխուի ներսէս վրդ. մը, հաւանաբար մեր Կրակցին: Այս երկու գրչողորդներուն ենթարկուած այս հալածանքը անտարակոյս հետեանքը կրնանք նրկատել այն ունիթորական շարժումներուն, որ այս միջոցին Պարսկահայոց սահմաններէն կը ծառայէին Կիլիկիոյ կողմերը. ինչպէս վերեւ գրեցինք Լեւոն Ե. թագաւորը եւ կաթողիկոսը լատինականութեան միտած՝ կրօնական իջումները բրած էին, հակառակ եկեղեցականութեան մեծագոյն մասին եւ ժողովրդեան. փոսնդեալ պետութիւնը կործանուէ վերկելու համար, կը կարծուէր թէ Արեւուտքի հետ իրենց յարաբերութիւններն ու եկեղեցական իջումները արժէք մը կրնային ունենայ. մինչ այդ միջոցներով ասելի կը փութացնէին պետութեան անկումը: Ունիթորներ

ԴԱՆԱՆԱՆՔԻ
 ԽՆԴԻՐ ՍԵ

պապին մտ չարախօսութիւններ բրած էին Հայց. եկեղեցւոյ նկատմամբ. պապը բացատրութիւններ կը պահանջէր կաթողիկոսէն, որպէս չի կրօնական չի՛նչուն ներս փոխարէն, կարենար գործադրել նիւթական և չինուորական օժանդակութեանց խոստումները, որոնք միայն երկրին թշնամին զրգուելին և երբեք իրակաւնութիւն չդասն: Կրակցին և Թարբերդցիին հալածանքի ենթարկուած օրերուն, Հայոց կաթողիկոսն էր Յակոբ Անուարպէցին, քեւորգին Գրիգոր Անուարպէցիին: Յակոբ իր ժօրեղբօր հոգովն անած լատինա՛նոյ մըն էր. աւերակոյթս միայն կը սասաւէր հոյ ունիթոյնը, որոնք կը պրզարելին հոյ ժողովուրդին հաւատքը. կաթողիկոսը սերտ յարաբերութեան մէջ էր լատին աշխարհին հետ. և զէպի Հոսով՛ ճամբորդութեամբ մըն սլ ամբապնդեց Հրոսովնայ հետ իր կապերը: Պատմիչ մը կը գրէ թէ՛ Յակոբ ժողով մը գումարեց բոսյանձնարարութեան պապին, և 1331ին, չրջարեակա՛ն մը գրեց բոլոր Հայ եկեղեցիներուն, որպէս չի ունիթոյնը չհալածեն և արզելիք չհանդիսանան պապին խոստացած նիւթական օժանդակութիւնները ձեռք բերելու համար (Չամչ. Բ. էջ 328): Կաթողիկոսական այս չրջարեակա՛նը անտարակոյս, ամենէն առաջ Միսի ժօտաւորութեան պատճառաւ, երուսաղէմ հասած պիտի բլլայ. և անխուսափելիօրէն առիթ խօսքի և վէճերու, ինչպէս ուրիշ տեղեր. բայց աստի, վերոյիշեալ երկու հալածեալ եկեղեցականաց համար, անմտօթ չէին Կիլիկիոյ կրօնական խլրատումներու հետեանքով, կատարուած հալածանքները: Կրակցին իր էրախտաւորաց շարքին մէջ, կը յիշէ Տէր հասանդին մը՝ որ նալածեալ վասն սուրբ հարցն ուղիղ կամոնի: Կրակցին և Թարբերդցին, իբր հմուտ եկեղեցական խնդրոց, անտարակոյս խիզախ եղանակաւ մը, հակառակ կ'արտայայտուէին այդ հակակեղեցական եղելութեանց: Նոյն միջոցներուն, Ս. Սթոուոյ պատրիարքն էր Յովհաննէս ձօսլին, Վարդան Արեւելցիին յաջորդը. Կրակցին իր երկու ձեռազրններն անոր ժամանակ բնօրինակած էր, մին ի Ս. Հրեշտակապետ, և մյուսն ի Ս. Ստեփանոս: Սակայն, ո՛վ էր այդ Տէր ձօսլին Ոսկերեցիին, որուն հրամանաւ Ս. Հրեշտակապետէն Վերի վանքը (Ս. Յակոբ) կը բերուին այդ երկու արձէքաւոր վանականները, անարգանքով և խոշտանգութեամբով: Վարդան Արեւելցիին գուրդուրալից վերաբերմունքը յայտնի է Կրակցիին եղբայրս տարուելու զէպիին առիթով: Յովհաննէս ձօսլինն ալ հակառակորդ մը չէնք կրնար նկատել, քանի որ չարախօսողներու խօսքին բնիմացքը ջոյց կուտայ

թէ Կրակցին մօտիկ վանական մըն էր Յովհաննէս ձօսլինի, որուն քրոջ Մարիամթագի արդիւնքովն ընօրինակուած էր 1325ի ձառնարկը: Տէր ձօսլին Ոսկերեցին, և թէ չընդունինք իբր Յովհաննէս ձօսլինի անձը, բայց չէնք կրնար բռնի թէ՛ հրապարակաւ կատարուած խոշտանգութեան անտեղեակ բլլար Յովհաննէս ձօսլինը, քանի որ ցաւալի իրօրութիւններու տեղի կ'ունենային միեւնոյն ժանքին մէջ:

Մենք, իբր հաւանականութիւն, կը համարձակիմք հետեւեալ կերպով պարզել այս զէպքը: Պատմութեանէ մենք գիտենք Ս. Սթոուոյ Մարգիս պատրիարքին, 1307 և 1309 թուականներուն Միտի և Ատանայի ժողովներուն կանոններուն հանդէպ բռնած ուղղութիւնը ու անոր ձեռնարկները, ինչպէս նաև անոր յաջորդներուն և Հայ Միարանութեան հայադաւան նախանձախնդրութիւնը, որուն կը վկայէ Ստեփանոս Օրբելեան. (Պատմ. հոր. Բ. էջ 194). ուստի կարելի չէ կասկածի ենթարկել Յովհաննէս ձօսլինի Հայ եկեղեցւոյ հանդէպ տաժած հաւատքը: Եկատի առնելով Կիլիկիոյ մէջ կատարուած քաղաքական և կրօնական եղելութիւնները և Կաթողիկոսական չրջարեակա՛նին միտքը, ինչպէս նաև հայրենիքը և երուսաղէմը ազատելու համար նոր խաչակրութիւններ խանդավառող էջերն ու քարոզները, Պաղեստին և այլուր տարածուած յամա զրոյցները, ինչպէս կը յիշէ Կրակցին ալ, և որոց մանրամասն նկարագրութիւնը կը կարգանք պատմագէտ Louis Brehierի գիրքին մէջ (Տէս Eglise et l'Orient au Moyen Age. Les Croisades, էջ 269-274). Կը մտածենք թէ ժամանակին վանական իշխանութիւնը, առանց չեղելու հաւատոյ ուղիղ կանոնէն և աւանդութիւններէն, քաղաքական հաւանական փոփոխութեանց առթիւ, անօրինական Ռուր տեղերու մէջ շտուժելու և Կիլիկեան արքունի շահերը շփանդելու բարի գիտումով, քաղաքագիտօրէն, խոհեմաբար ջանացած է ձեռով մը չափաւորութեան հրաւիրել այդ երկու կրակոտ վանականները. այս հրամանը գործադրողները սակայն, անձնականութեամբ, խնդիրը ծայրայեղութեան տարած են. բայց անոնց շտապօրէ՛ք ազատումը իսկ ջոյց կուտայ թէ իշխանութեան մտադրութիւնը էր պարզապէս չսպել իրլլայս արտայայտութիւններն, ճարտար եղանակաւ մը, պահպանելով հանդերձ Հայ եկեղեցւոյ անստերիւր վարդապետութիւնը և անոր ուղիղ կանոնները:

ՄԿԻՐՏԻՉ ԵՊՍ. ԱԶԱՒԵՆՈՒՆԻ

ԲԱՐՈՅԱԳԻՏԱԿԱՆ

ԱՆԱՐԳ ՅԱՐԳԱՆՔԻ

Մարդ իր ճակատագրին տէրը չէ՝ մարդ ծնած օրէն մահուան ժառանգութիւնն է։ Անասունները այդ ճակատագրի անձանօթ հարուածներէն ազատ են։ Երբ նկատի կ'առնենք անասնասէր ընկերութեանց մտեղնա բարերար գործունէութիւնը, կը համոզուինք որ անբան անասունը ճակատագրական դժբախտութենէ մասամբ մը ազատ է։ Ամէն անասուն մեքենական լարուած շրջան մ'ունի. ճակատագիրը այդ շրջանին արդեւք չըլլար։ Բազցէն մեռնող անասուն մը չկայ. մարդուն գերի եղող անասունները միայն մասամբ մը կը զգան ճակատագրին տաղտկալի հարուածները։ Եւ ա՛նա ասոնց համար է որ կ'աշխատին անասնասէր ընկերութիւնները։

Գթութեան ազնիւ զգացմունքն է՞ թէ ամբիտ ազնուապետական փառասիրութիւնն է որ այդ ընկերութիւնը բարեկործութեան կը մղէ . . . ինչ որ ալ ըլլայ, արդ խանդոտ և լուրջ կերպով կը գործեն այդ ընկերութիւնները. երկրիս ամենէն զարգացած քաղաքներուն մէջ շտուած և անհաւատալի գուրգուրանք մը չոյց կը արուի անասուններուն։ Ներկայիս Փարիզի Լա Ֆուրէր արուարձանին անբաններուն յատուկ օթեկանին մէջ որդեգրեալ անասունները շատ բախտաւոր են քան համաշխարհային պատերազմի անտիրական որբերը, որ եթէ այսօր չոր հաց մ'ունին, « ճակատագրական վաղուան » անտոգութիւնը մտածելով, տրամթախիծ և լքուած բուզներ կ'անցընեն։ Որդեգրեալ անասունները ա՛նա՛ այդ ապրուստի մոմտուքը չունին։ Ընկերութիւնը այդ նախամեծար անասուններուն ապագան ապահովցնելու համար « Ֆրանսական Շարքաթ » լուսաշող անունով մը հանդէսներ կը սարքէ։

Այդ ընկերութիւնը ունի պատուոյ անգամներ, որոնց մէջ աչքի կը զարնեն կարտինալ Տրուպուայի անունը, տեղական սարունապետ Լուի Թերմէն Լէվին, և երեք հրուշակաւոր բողոքական պատուելիներ։ Զար-

մանք չէ եթէ այս անասնասէր եկեղեցականներու հետ յիշուին նաև Ռոշիլա, Գօլէթ և Բէնլըվէ մեծանուն անձնատրութեանց տիկիներուն անուններն ալ։ Եւ Ֆրանսական մամուլը այդ « ստորագաւ երայրները » խնամող անասնասէր ընկերութեան վրայ հիացումով կը խօսի։ Մենք այդ ընկերութիւնը կրնանք անուանել « Միութիւն սուրբ, անսուրբ անասնոց »։

Երջանիկ են անբանները քան բանասէր լքեալները։ Այդ անասնասէր ընկերները նոյն յիշեալ օթեկանին մէջ պերճախօս ճառերով կը պաշտպանեն իրենց որդեգրած կատունները, շուները և կապիկները, և կը զատապարտեն այն բժիշկները որ նոյն անասուններու վրայ զիտական փորձեր ընելով, կ'աշխատին մարդկութիւնը ապատել անձանօթ հիւանդութեանց ճիւրաններէն։

Ամէն գար իրեն յատուկ բմբունումն ունի. Սպէնէի մարդասիրական բեմին վրայ նիշէի քուրմերը արդ կը քարոզեն. մարդասիրութեան կը յաջորդէ զաւանասիրութիւնը։ Զարմանալին այն է որ այդ ընկերութեան մէջ կը գտնուին Աւետարանի մարդասիրութիւնը քարոզող ամենէն նշանաւոր անձնատրութիւններ։ Եւ չեմ գիտեր ի՞նչ մեկնութիւն տալով կարելի է չորսնել պիղծ անասունը սուրբէն, մաքուրէն։ Ս. Կրքի թարգման քարոզիչներ կը զատապարտեն այն ամէնը որոնք բոտաւորունական պատուէրին այդ խորութիւնը չեն գնիր. կը մեղանչեն այն ամէնը, կը ամբողջեն ամբողջ անասուններուն» . այսպէս կը սաստեն այդ քարոզիչները, և սակայն իրենք են որ արդ կը յորդորեն զուրկուբալու այդ անսուրբ անասուններուն վրայ։

Կարելի չէ նման խորհրդածութիւններ չընել, քանի որ մեր աչքին առջև վարագուրուած չի մնար որբերու որտաճմիկ տեսարանը։ Գժրախարար ներկայ քաղաքակրթութիւնը ունի իրեն յատուկ բմբունումը, որուն կարելի չէ դէմ գնել հին օրէնքով։ Ամէն նորութիւն Ամերիկայէն կուգայ, անասնամոլ խնամակալութեան օրինակը նախ այդ երկրին բնակչութիւնը տուաւ։ Ես կը յիշեմ Նիւ-Եորքի Վէսչէզըր Գաունդ արուարձանի անասուններուն յատուկ գերեզմանոցը որ կարելի է համարել չքիղ բուրաստան մը։ Շատ ան-

զամ հոն կը աւանուին շար ի շար ինքնաշարժ կառքեր, ուսկից վար կ'իջնեն մեծահարուստ տիկիներ, բարձրաստիճան անձնաւորութիւններ, սուզի սեւ զգեստը հազամ կը հեռին մեռելակառքին որ կը մանկ այդ բուրաստանին դռնէն ներս: Հոն կը աւանու յուզարկուորներու լացը, երբ որդեգրեալ շունը իր դազազոյ կը դնեն զեղաքանդակ շիրմին մէջ: Հոն ամէն մէկ անասունի գերեզմանը ծածկուած է պտակներով, եւ սե երկններուն վրայ կը կարգաւ «Պաշտելի շնիկիս ողբաշող մայրիկէն» գամբանական բառերը (*): Հոն մարդ բմբոստանալու աստիճան կը վրդոյլի, տեսնելով որ ամենէն ազքաօտին մեծաբանքը շատ զուտարի կը նստի. շան կամ կատուին տէրը իր հանգուցեալ անասունին դազազին համար ամենէն քիչը երկու հարիւր յիսուն տօլար կը ծախսէ, և ամենէն պարզ շիրմին համար տասուերկու հազար տօլար: Արդ՝ անասուններու գերեզմանատունէն դուրս ելլանք. ես քեզի կը յեղեցնեմ այն անասնամոլ ամերիկացի հարուստը որ ամիսներ առաջ իր շանը համար կը կտակէ յիսուն հազար տօլարի գումար մը, ատով կ'ապահովէ իր շանը կեանքը. իսկ ազգականները կը զրկէ ամողջովին: Եւ այս կրտակները, եւ այս անասնամեծար բարեգործութիւնները կը վաւերացուն կառագարական օրինակը միջոցներով: Ամէն գար եւ ամէն առեւ մարդ իր ժամանակուան բարքերէն գայթակղած է միշտ: Եւ այս լուսաւորեալ դարուս մէջ նման բարքեր միթէ՞ գայթակղելուցիչ չեն: Մարդ իր սիրած անասունին եթէ հիւանդ է խնամք տանելու է. այս բնական պարտք մըն է, բայց երբ մարդ այդ անասունին զրակին համար չի խնայի իր հազարաւոր տօլարները, ինչ մեկնութիւն տալու է. մենք ասոր կրնանք բռնի քմահաճոյք, փառամո-

լութիւն, որուն միայն զարման կրնայ գտնել յիմարանոցի մասնագէտ բժիշկը: Բնագանցական տարօրինակութիւնները ընդհանրապէս ուղեղի անբնական վիճակին կը վերադրեն: Ոճրագործը անմեղաղբիլ կը հրուշակեն, զի ոճիրը գործած պահուն ան անպատասխանատու էր իր գործին: Լուսաւորեալ դարն իր տարօրինակ բարքերով հիմնովին կ'ուզէ սոսցնել տալ ինչ որ ժամանակին պարտաւորիչ էր ուղղամիտ քաղաքացիին: Հին դարերուն մէջ չի կ'որ միթէ անասուններուն համար յատուկ պաշտամունք մը: Հեթանոսական շրջաններուն ամէն ցեղ ունէր սեփական անասուն մը որուն գերբնական յարգանք մը շոյց կուտար:

Մեր ազգին մէջ Օճը, Կատուն և Շուներ մեհենական պաշտաւունքի արժանացած են: Հին Հայութիւնը եթէ օձ մը տեսնէր՝ դայն չէր սպաններ, այլ անոյչ երգով զայն իր թաքստոցէն դուրս կը հանէր: Յովհաննէս Իմաստասէր՝ Կատուապաշտ հայերուն համար կ'ըսէր. «Յայնոցիկ մղեալ խորխորատ՝ որք զՁի և շուն բնորեցին իւրեանց լինել աստուած»: Հարկ չկայ յիշելու Արտաւազի շուներուն հաւատարմութեան համար պատմուածները որ արդէն ամէնուն յայտնի են: Մեր ազգին նահագետն Հայկ իր թշնամիները շուն կը կոչէր:

Քրիստոնէական շրջանին մէջ անասնապաշտութիւնը կամայ կամայ կը դազրի, սակայն միշտ վաղեմի յարգանք մը կը մնայ անոնց: Մեր ազգին, նամանաւանդ իսլամ ցեղին մէջ շատ մեծ գուրգուրանքի արժանացած է շունը: Մեր վիպասան Բաֆֆի Սալրին իր վարժուհիէն կ'իմանար որ «Մի շուն որ երկար ժամանակ ծառայում էր մի տան մէջ, երբ սատկում է, նրա զրուխը բակի դրան շեմին տակ թաղելը բարեյաջող է»: Քրիստոնէութիւնը չափազանց անարդ համարեց շունը, մեր Հայ եկեղեցական մասնագրութեան մէջ ատոր օրինակները շատ են: Հին սովորութիւն մըն է որ բուռած է. «Մի՛ ուտիցէք այլ շան բնկեցիք»: Չուտուելիք կերակուրին համար զեռ մինչև ցարդ կ'ըսուի « շան նետեցէք»: Բարոյական ստորնութիւն մը շան մակդիրով կ'որոշուի: Յովհաննէս Մորժուրեցին կ'ըսէ. «Շուն զման այն կոչեն, զի այն է շան գործ» այսինքն պոստիւթիւն, լրրութիւն, բոզութիւն: Անոյչ լեզու եղի-

(*) Կ'արժէ յիշել նաեւ Փարսից, Սեն գեթի մէջ, Ռօպէն-սօճ կողեւսը, որ գերեզմանոցն է շուներու, որուն կեդրոնը կը կոչուանայ Ս. Քերեստառի շուն յուսարմանը, սա՛ սապանագրով. «Քառասուն մարդոց կեանքի վրեկեց եւ 41րդին մեռաւ»: Տապանաբարեաւ վրայ ամկականաւ են Լամարգիլիէն, Շամբօրէն տաճար իօսէր, իսկ ամենէն խորհրդաւորն է Փաւստիկը. «Միշտի մայիմ մարդոց վրայ, այնչափ աւելի կը սիրեմ իմ շուն». Plus je vois les hommes, plus j'aime mon chien.

Ի՛, Խ.

չէն, դառնացած բսած է Վասակի համար սիրբն գլուն մեռաւ, եւ իրբն զէջ քարչեցաւ»: Ասողիկ կ'անարգէ Գենչապուն մարդպանը որ «գչնամուրթիւնս շատացոյց»:

Հին բարքերը կը նորոգուին, նոր բարքերը կը հիննան: Արդ կը տեսնենք որ անանասիրութիւնը, ժամանակին մինչեւ իսկ հոգեկան նուիրականութիւն մ'ունեցած է: Ներկայ շնասէր ընկերութիւնները իրենց վարդապետութեան նախնազոյն քարոզիչները կրնան գտնել Անախթինեհի աշակերաններուն մէջ, որոնք յարգելով շունը՝ ճնական փիլիսոփաներ կը կոչուէին: Անտարակոյս մեծ խարութիւն կայ անցեալու ներկայ անանասէր ընկերութեանց միջեւ. նախնիք նուիրական պաշտամունք

մ'ունէին անասուններուն, իսկ այժմեանները պարզապէս քմահաճ փառամուրթիւն մը իրենց «ստորագաս կորայրներով» կը հետաքրքրուին: Անասուններուն տեսակներուն համար վատնել հազարաւոր տուրներ, իրօք բարոյական մաքսանենդութիւն մըն է, գատապարտելի ոճիր մը որ անպատու հաս կը մնայ: Ես կ'ըսեմ որ մարդ տակաւին կը խարութի կեղծաւոր անասուններէն. անասունները հաւատարիմ են իրենց տիրոջ պարզապէս պատառ մը հաշին համար. անոնք մինչև գերեզմանին շուրջը կը քծնին, կաբժեխով որ տէրը նորէն վաղը գիրենք պիտի կերակրէ . . .

USPՈՒՇԱՆ

ԺԱՄԱՆԱՎԱԿԻՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄՋԿԻԹԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Գրած եմ «Մոխակի մը պատմութիւնը», բանաստեղծական վիպակ: Այսօր կը գրեմ «Մզկիթի մը պատմութիւնը», որ զժբխտաբար շատ հեռու է բանաստեղծութիւն բուրելէ:

Այս մզկիթը Պարոնեանի «Ազգային Զօջեր»ուն մէջ յիշատակուածն է: Մեր անմահ երգիծարանը Գարաքէհեա կարապետ Պէյի կենսագրութիւնը մէկ տողի մէջ խրատացուց, բսխով. «Մզկիթ մը շինած է»: Ինձ կը մնայ պատմել այդ շէնքին ճակատագիրը:

* * *

Ինչ կը թելադրէ ինձ հրապարակել այս պատմութիւնը:

—Սո՛ւրբութիւնը թէ վերջերս Փոստական կառավարութիւնը Փարիսի մէջ մրդկիթ մը կանգնել տուաւ, իր կողմէ գեաինն ու 100 000 Փոստք նուիրելով: Զանազան Իսլամ ժողովուրդներ հոգացին ծախքերուն մեծագոյն մասը, և տաճարը, արար սճի հրաշակերտ, բացուեցաւ ի ներկայութեան Մարօքի Սուլթանին ու մահմետական ջոջերու: Հանրապետութեան ներկայացուցիչներուն ու Իսլամութեան պատուիրակներուն միջև պաշտօնական ճառեր փոխա-

նակուեցան, հռչակելով «մուսուսայի ու իսլամի փոխադարձ սէրն ու անխախտ իրկակակցութիւնը, արեան դաշտերու վերայ կնքուած»:

Պահ մը մտոցուեցաւ Ըսրբ Լուի, Ֆրանսայի մեծագոյն վեհապետներէն մին, որ խաշակութեան դրօշը բարձրացուց Ափրիկի մահմետականներուն դէմ: Մոտցուեցաւ Նաւարին, ուր Փոստական տորմիդը խորտակեց օսմանեան նաւերը, ազատութիւն շնորհելով Փունաստանի, մայր մեր արդի քաղաքակրթութեան: Մոտցուեցաւ Մեծ Պատերազմն իսկ, ուր Փոստասարիւնտո գաս մը տուաւ ապերախ թուրքիային, որ նիզակակցած էր անոր յուկոյն ստիսներուն հետ:

Սակայն Գալիտանի երկիրը չէ կարող մտնալ յաւէտ իր անմահ Լաֆօնգէնին խրատը. «Անվատանութիւնը ապահովութեան մայրն է»: Պիտի յիշէ իր հայրենասէր որդիներէն մէկուն տարիներ առաջ հրատարակած գրքը. Sociétés secrètes musulmanes: Հեղինակը, քաջ արարազէտ, մահմետական ձեանալով շրջած էր Ալճէրիայի մէջ, և դիտած էր թէ տեղացիները կազմած էին 72 գաղտնի ընկերութիւններ,

որոնց նպատակն էր պատարելի Թոանսայի դէմ ու ծովը թափել Ռուսիները, այսինքն քրիստոնեաները: Գաւակիցները իրարու հետ չէին թղթակցիր բնաւ. ամէն հրահանգ բերանաւ ի կը հազորդուէր: Գաւակներ, Անուսիներու կամ Այսաուաններու գլուխ կը զրկէր պատուիրակներ, որոնք կ'այցէին այն սրճարաններն ուր մահմետականներ միայն կը յաճախէին: Գոցելէ աւտային փեղկերը, և իրենց կրօնակիցներուն երկիրը լուսթեանը մէջ կը հաւորդէին իրենց բերած պատգամը, որ էր զէնք պահել ու պետին հրամանին սպասել, Ռուսիները բնաջինջ ընելու համար:

Թոանսայի խորագէտ քաղաքականութեան ծանօթ է թէ այս գաղտնի ընկերութիւնները հրահրեցին, Ապու-էլ-Գաւէրի անկումէն յետոյ, Գապիլիայի ու հարաւային Սրանի պատամուծութիւնները, և վառեցին մարկրիզ գրիզին կրակը, ուր Պաղտատէ եկած մոլուսանց մը կը ըսուէր ոտքի հանել հարիւրաւոր մահմետականներ, իր լեզուն ձօնել տալով անոնց: Նանօթ է նաև Մեծ Պատերազմի սկիզբն ալ, երբ Գերմանիա յաղթական կը թուէր, խլրտեցան Ալթիֆի մահմետականները, և թէ այս ըմբոստ ոգին է որ կը բորբոքէ Մարօքի Ռիֆեանները, Թունուզի Տէսթուրեաններն ու մինչև իսկ Սուրիայի Տրուզիները:

* * *

Փարիզի մզկիթին ներշնչած խոհերը շատ հեռացուցին զիս Գարաքէհէայի շինել տուած մզկիթէն:

Պիտի պատմեմ ուրեմն թէ Կարապետ Պէյ, հարուստ Ակնցի մը Նրամեան գերդաստանէն, Պէյի քտէրէ քաշուած կ'անցունէր իր կեանքին վերջին տարիները: Բանաստեղծական ոգի տածելով զրեթէ բոլոր Ակնցիներուն պէս, երկու բան կը պաշտէր: Ծաղիկ ու երաժշտութիւն: Ունէր բնդարձակ պարտէզ մը, ուր մշակել կուտար աշխարհի գեղեցիկագոյն ծաղիկները: Գանձեր վատնած էր, զանազան երկիրներէ բերել տալու համար բնութեան այդ երփներանգ գոհարները, և Սուլթանին լուրատասան իսկ չէր կարող մըջիլ այդ Հայուն գրախտին հետ:

Հոյսահայ շրջանակներու մէջ կ'ըսուէր

թէ այդ մենամուծութիւնը Կարապետ Պէյին մոռցունել տուած էր ամէն ազգային պարտաւորութիւն: Եւ փորձով զիտեմ թէ անհնար չէր ոգտուիլ իրմէ, եթէ ճարտար լեզու գործածուէր, փաշայայլով այն մարդկային զգացումը որ անձնահանուծութիւն կը կը շուրի: Ատենապետ էի Միացեալ Ընկերութեան, որ իր տարեկան պարահանդէսը պիտի տար յօգուտ իւր գաւառական բազմաթիւ զպրոցներուն: Իրեն ալ զիմեցի Արփիարեանի և ուրիշ մի քանի ընկերներու հետ: Կարապետ Պէյ քաղաքավար ընդունելութիւն մ'ըրաւ մեզ իր նազակալից հիւրանոցին մէջ, այլ երբ լսեց մեր այցին նպատակը, «Ես, ըսաւ, զբոց ու բոց չեմ, և մէկ ոտանաւոր միայն զոց բրած եմ:

Փարս խրեմէկին պիզին,
Պուզ կիպի աուրուզ պիզին:»

Առանց յուսահատելու այս սառնամած պատասխանէն, հրաւէր կարդացինք իր ամիրայական մեծանձնութեան, խնդրեցինք որ հաճէր ընդունիլ մեր բերած ամուսակները և աղաչեցինք որ իր ներկայութեամբ պատուէր մեր պարահանդէսը: Պէյը մոռցաւ իր թրքերէն ոտանաւորը, մեծկակ գումար մը ցնծաց, և, պարահանդէս գալով, վարձեց ամենաթանկ օթեակներէն մին: «Ինչու է իւրեքտրական լամբարներէն ոմանք վառուած են և ոմանք ոչ, հարչուց մեզ:—Խնայուութեան համար, պատասխանեցինք: Մեր ընկերութիւնը ազքատ է, Պէյ, և կ'ուզէ քիչ գրամ ծախսել պարահանդէսին համար:—Խնայուութիւն, երբ ես հոս եմ, ըսաւ պոստելով իր թանձր յօնքերը: Վառել տուէք բոլոր լամբարներն ալ: Ստակը ինչ:» Եւ, ամիրային առատաձեռնութեանը շնորհիւ, սիրավառ չոյզեր մինչև յոյս պարեցին լուսափաղփուն սրահի մը մէջ:

* * *

Կարապետ Պէյ, եթէ ցերեկը ծաղիկներով կ'ըրօսնուէր, զիշերն ալ երաժշտութեան մէջ կը փնտուէր իր հաճոյքը: Զերմ սիրահար մ'էր արեւելեան եղանակներու: Պէյի քտէրէի մէջ գտած էր թուրք երիտասարդ մը, որ իրեն սիրելի եղած էր իր գեղեցիկաձայն երգերով: «Ինչու է միւսկոյն ըսաւ ըլլար որ ձայնդ աշխարհ բանէ, անոր հարչուց օր մը:—Զեր վսեմութիւնը զիտէ

թէ մզկիթ չկայ այս թաղին մէջ, պատասխանեց երգիչը: Շինելու յոյս ալ չկայ, քանի որ ժողովուրդը աղքատ է:—Աղքատ, յարեց կարապետ Պէյ: Ես չինել կուտամ իմ ծախքոյս, պայմանով որ դու բլասս միւսկողինը:

Մի քանի ամիս չտոյ, սիրուն պըզտիկ մզկիթ մը բարձրացաւ Պէյին պարտէզէն ոչ շատ հեռու, և բարերարը մեծ հաճոյքով կը լսէր իր սիրական երգչին եզան կարգալը: Տեղացի մահմետականները, հրանալով Հայու մը այսպիսի բարեգործութեանը վրայ, սկսան ջերմհռանդութեամբ յաճախել նորակերտ մզկիթը, որոյ համբար ծաւալեցաւ ամբողջ կոստանդնուպոլսի մէջ:

Յիսուսի ժամանակակից Իսրայէլացիները, թէև և խտտասիրտ ու կրօնամոլ, սրբախացան երբ հեթանոս Հոսոսիւի մը սինաիակ շինել տուաւ իրենց համար, «Ձի սիրէ գազզն մեր, և չժողովրդանոցն նա շինեաց մեզ»: Սակայն թուրքը նախանձուտ է: Չէ կարող տանիլ կեանքի մը գերազանցութիւնը, ինչ ճիւղի մէջ ալ բլայ: Էյուպէն եկած մոլեռանդներ սկսան Պէյի քառքէի սրճարաններուն մէջ քննադատել կարապետ Պէյի յիշակերտը: Այդ Հայը, կ'ըսէին, մեր շնորհիւ հարստացած է, և կ'ուզէ վեհանձնութիւն ծախել մեզ: Ծըլմարիտ մահմետականը շխարհուիբ այդ կիսամիտ անհաւատէն (կարմ սփըլլը կեանք): Եթէ անկեղծ բլար իր խոյսմասերութիւնը, պիտի փութար ընդունիլ մեր ճշմարիտ հաւատը: Քրիստոսեանց մնալով մզկիթ շինել տալը պարզապէս խորէութիւն է: Հոն ազօթելու երթալը անընդունելի ու կտրամ է ուրեմն, նայն իսկ նախատինք Ալլահին ու իր Մարգարէին գէտ: Մեր սրբազան պարտաւորութիւնն է անխեղ (նաղիքիմե) նկատել այդ շէնքը և կործանել հիմնաշատակ:»

Տեղացի մահմետականները, այս բացառունչ քարոզներէն զրգուած, զաղբեցան կարապետ Պէյի մզկիթը երթալէ: Միւսկողինին գեղեկեանքին յաջորդեց բրիտաներու թնդիւնը, և շէնքը աւերակոյտի վերածուեցաւ քիչ ատենէն, զի չկայ ազգ որ կարենայ թուրքին հետ մրցիլ, երբ խնդիրը քանդելու վրայ բլայ:

1889 թին, երբ հրատեղաւ ուրիշ վերին վտարորին, անցայ այդ շէնքին տալեկն: Գար-

շահուութիւն կը բուրէր ամէն կողմ, և փաթթացաւ որ ու ֆէսաւոր մահմետականներ աւերակներու մէջ քաշուած, զոհացում կուտային բնական պէտքի մը: . . .

Այսպէս վարձաւորուցաւ թրքասիրութիւնը միամիտ Հայու մը, որ ուզած էր բարիք բնել ապերախ ժողովուրդի մը:

Ս. Ժիւլիէն, Մարտիլ. ՄԻՆԱՍ ՉԵՒԱԶ

ՀԵՍԱԿԻՏԱԿԱՆ ՊԵՂԱՌԻՄՆԵՐ

Անդր-Սորգանանի մէջ, Արաբիոյ անպատի սահմանին վրայ կը գտնուի այժմէան ծարաշը, որ է հին Գերասան: Հոն գրքերէ մէկ տարիէ ի վեր աղի ունեցած պեղումներ երեան հանած են շատ մը շահեկան հնութիւններ, հեթանոսական և քրիստոնէական շրջաններէ մնացած: Գրուած են թատրոնական բեմ մը, սինապարդ լայն գոտի մը մաշուած սալաքարերով, կոյուղի մը փոշուրն տակէն անցնող ու մէկ մէկըն բարձր մայթեր: Չախակողմը քիչ մը հեռու երեան ելած է նրբաքանդակ աղբիւր մը, որուն աւազանն ու եկերքները շատ լաւ պահուած են: Ասիկա կը կարծուի բլայ Սրեկական տաճարը: Բաշուած են նաև ասոր գաւթները ու սրահը տանող սասիճան մը: Այժմ պատրաստուելու վրայ է հարաւակողմի ստորերկրեայ շինուածներու մէկ մասը, հոն պահելու համար պեղումներու միջոցին երեան ելած գեղեցիկագոյն կտորները:

Գտնուած է նաև մոզայիքեայ մատուռի մը յատակը, կեղրոնին ու շրջանակին վրայ արձանագրութիւններով, որոնց ձևք շէն զպտուցած տակաւին: Ասոնք եթէ կարգաւորուելու բլան, կը յուսաւոր թէ մեծ լոյս սփռեն սոյն մատուռին և Ե. կամ Զ. գարէն մնացած ուրիշ քրիստոնէական եկեղեցիի մը վրայ, որ կը գտնուի սինապարդին միւս կողմը, գէտ առ գէտ Սրեկական տաճարին: Անշեւալ Հոկտեմբերին այս մասին մէջ գտնուած ամէնէն հետաքրքրական կտորն է մարմարեոնէ արձանի մը գրությունը: Պաղեստինի հնութեանց նախորդ Տեուշ Բրօֆ. Կարաթանիկ կարծիքով այս քանդակը կը ներկայացնէ Քրիստոսի առաջին պատկերը: Հմուտ հնագէտը ձարաշի գլուխը, ըստ ամէն հաւանականութեան, երկրորդ դարու գործ կը համարի: Թէպէտ ան շատ կը նմանի Արամազդի արձաններուն, սակայն գէտքը, իր յոյժ նկատելի վշտոտ ու միլամազձոտ արտայայտութիւնով, էպպէս կը զանազանուի հեթանոսական շատուածի զատական գէտքէն:

ՆՇԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Վ Բ Թ Ա Ն Ե Մ Ի Բ Ե Ր Թ Ո Ղ Ի

ՅԱՆԱԳՍ ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏԻՑ

(Շար. եւ վերջ)

Իսկ յեկեղեցիս Աստուծոյ տեսանեմք
 նկարեալ զՍուրբ Կոյսն աստուածածին՝
 255 Ի գիրկս իւր ունկեով զՔրիստոս իբրև
 յայնժամ, զարարիչն իւր եւ զորդի եւ
 զտեղծիչն ամենայնի: Իսկ մենեան կը-
 սոց՝ Անահիտ եւ պղծութիւնք իւր եւ պա-
 տիրք: Իսկ յեկեղեցիս յորտեսնէից եւ
 260 յարկս զկայիչն Աստուծոյ տեսանեմք
 նկարեալ զՍուրբն Գրիգոր եւ աստուա-
 ծահաճոյ շարչարանքն իւր եւ Սուրբ
 ասաքինութիւնք, եւ Վասեփանոս նա-
 խափկայն ի մէջ քարվածադոցն, զերա-
 265 նելի եւ զփառաւոր կոյսն սուրբ ըզ-
 Գոյիանէ եւ զՀովիթիմ Նուպերձ ամե-
 նայն ընկերօքն եւ յաղթող նահատա-
 կօքն: Նոյնպէս եւ զայլ ասաքինիս եւ
 զպատուականս եւ զհրէշտակաւորսն,
 270 զորս ոչ բաւեմք ընդ համար անցուցա-
 նել: Իսկ ի մենեան Աստղիկ Ափրո-
 զիտեմ՝ զոր մայր ցանկութեանց կոչեն
 ամենայն Տեթանոսք, եւ բազում արեւ-
 ցութիւնք ճոցս եւ անառակութիւնք:
 275 Իսկ յեկեղեցւոջ Աստուծոյ խաչն աւ-
 բունական եւ խաչակիր դրուել ասաքե-
 լոց եւ մարգարէից, որք բարձին ի մե-
 ջոյ զամբարշտութիւնս ամենեցուն եւ
 280 ամին զտիեզերս յաստուածապաշտու-
 թիւն, եւ յամօթ արարին զաստանայ եւ
 զգորս նորս: Քանզի յեկեղեցւոջ Աս-
 տուծոյ տեսանեմք նկարեալ զամենայն
 սքանչելագործութիւնս Քրիստոսի զոր
 արար՝ որպէս եւ ի Քիրսն զբեալ է, որ-
 285 պէս յասաջն ասացաք, զոր զուշակե-
 չին մարգարէքն, զմնանին ասեմ եւ
 զՄկրտիւն, զՉարչարանն եւ զՄաշկու-
 թիւնն. զԹաղաւմն եւ զՅարութիւնն,

զՀամբարձումն յերկնս, եւ զայդ ու-
 290 մենայն նկարեն յեկեղեցիս, զոր Գիրք
 Սուրբք քարգնե: Ո՛չ ապաքէն զեղով
 զբեալ են զգիրսն, զնոյն բանն զեղով
 նկարեալ են յեկեղեցիս: Ի գրոցն ա-
 կանջք միայն լսեն, իսկ զնարսն աչօք
 295 տեսանեն եւ տկամօք լսեն, եւ սրալօք
 խմանան եւ հաւատան: Ահա յայտ է զի
 չէ արասչոյ գրոց պաշտել զպատկերս,
 եւ թէ խորհրդիս որ քննէ, զնարխի [գոյ],
 եւ զրիպեալ զսանկ Հերեթիկոսն: Որ
 300 հակառակարանն եւ ասեն, «Վասն այ-
 նորիկ խոսան համարիմ զի անխօսք են
 եւ անբանք».— Արդ՝ մի՞ թէ Տապանակն
 Աստուծոյ խօսէ՞ր՝ յորժամ զԲողոսն բե-
 րանեալ կործանեաց եւ զԱզովտոս եւ
 305 զԳէթ եւ զԱսկարունացիս, զբողաքս ալ-
 ազգեացն հարուածալք, մինչև բողոք
 բարձեալ Ասկարունացիքն ասէին, «Ըն-
 զէ՞ր զարձաւ Տապանակդ Աստուծոյ
 Իսրայելի առ մեզ՝ ապականել զձողո-
 310 վորդս մեր»:— Մի՞ թէ Քաչն Քրիստո-
 սի խօսեցա՞ւ որ ի սուրբ քաղաքին ըզ-
 մենեայն կենդանացոյց, եւ հրաշգոր-
 ձութիւնս բաշումս է արարեալ մինչև
 յախսս մեր. որ է պարձանք հրէշտա-
 315 կաց եւ փրկութիւն մարդկան եւ արհա-
 ւիրք զիւաց: Եւ արդ՝ զուզուորեալ
 շարամանին նոր պատուիրանք ընդ Նը-
 նոյն. եւ մեզ վկային շնորհիւն Քրիս-
 տոսի: Քանզի եւ զտիպս Աւետարանին
 320 տեսանեմք նկարեալս ոչ միայն յսակ-

257. Տպ. Ի մենեան: 258. Անանիայ պաշ-
 տ. որ պղծութիւն համարուած է միշտ: 271. Տպ.
 Աստղիկ եւ Ազիտիկոս: 274. Ազգիկի՛ Գորս: 276.
 Տպ. զուշակ, որ թիշգ է:

291. Տպ. պատմեն: 294. Պէտք է կարգալ
 զՆարոսն, կամ աւելի ուղիղ՝ զՆկարոսն, ինչպէս
 ունի Տպագիրք: 297. Պաշտել ըստ գործածուած
 է հոս պլամ մը հոգալու կամ լիցնելու իմաստով:
 298. Մեր Ձեռագրին մէջ էր պակտի բայք: Տպ. ունի
 գայ՝ զոր պէս է կարգալ գայ. — Տպ. զտանին
 հերեթիկոս: 305. Տպ. զԱսկարունայ: 314. յորս
 (= յաւես), որով կ'ուզուի մեր Ձեռագրին յայնի
 սիւալ:

այս եւ [յ] արժաթոյ՝ այլ եւ յսկերաց
 փոցոց եւ կարմիր մորթոյ կողմնալ, եւ
 մեք յորժամ երկիրպագանեմք սրբոյ
 Աւետարանին կամ չամբարեմք՝ ոչ էթէ
 325 փոյնն սկերաց մատուցանեմք զերկր-
 պագութիւն կամ զաջային որ ի յերկրէ
 յարբարոսաց եկեալ է ի վաճառս, այլ
 բանի Փրկչին որ ի մագազաթին գրեալ է:
 Այսպէս եւ Տէրն փառաց նստալ ի
 330 յաւանակին, եւ ի մերձեանալ ի քաղաքն՝
 ելին ընդ առաջ ձեռքս եւ ազաւք ոստովք
 ձիթենեաց եւ ոստովք արնաւենեաց,
 որնէին զողէին եւ երկիրպագանէին.
 ոչ էթէ իւրոյն երկիրպագանէին՝ այլ
 335 Քրիստոսի՝ որդւոյն Աստուծոյ՝ որ ի վի-
 բայ Նորա Նստեալն էր: Այսպէս եւ պատ-
 կերոյն երկիրպագանին ոչ վասն զե-
 րացն է, այլ վասն Քրիստոսի յորոյ ա-
 նան նկարեցան: Արդ՝ զի՛նչ նմանու-
 340 թիւն է աստուածային պատուիրանացն՝
 հեթանոսաց պղծութեանն. վասն սրոյ
 հեթանոսք բիճս կորկատեն եւ հեր-
 ձուածս մաճունեն ի կորուստ անձանց եւ
 բնաւ յազաց, զոր ապաց հասուցանե-
 345 լաց են զանանցական վրձ տանջանաց
 զեհեհեհն հանդերձ ամենայն կամակցօք
 յարեանց եւ զարժակոյթ: Արու՛մ յիբաւի եւ
 ի զէպ առայ երջանիկ մարդարն Ովսէէ,
 Վերոց գայթակղութիւն ի ճանապար-
 350 ճըս նոցա. վասնզի մարտութիւն ի տան
 Աստուծոյ անկեցին». եւ միւս եւս թէ՛
 ս Վա՛յ որ արբուցանէ ընկերի իւրո՛ւմ
 հրապարս պղտորս: Եւ արգարեւ իսկ
 հրապարանօք եւ խարից մեղաց շողա-
 355 պատին սրք ստերիբեալ են յուզիդ հա-
 լասոյ, եւ յեղեալ ստապուցան ի յու-
 զիդ խորհրոց:—Բայց ասեմ եւ ոչ յեմ.
 զոր օրինակ՝ քի ի զիս ուրուք խնդրելն
 յարկեպաց ասացէ՛ Չստաքեալդ ասուր,
 360 կամ զեւոյիդ, կամ զերեմիա, մի՛թէ
 Եսայի ի՛նքն իցէ եւ կամ Ասաքեան
 ինքնին, ոչ ապաքէն պատգամքն աս-
 տուածայինք՝ ընդ նմին եւ բունք նո-
 ցա: Եւ մեք պատկերաց նկարուք բզ-
 365 նոսս յիւճեմք եւ գասարզս նոցա. եւ էջ

ասեմք քի սա եւ Աստուածն, այլ յիշ-
 զութիւն Աստուծոյ եւ ծառայիչ նորա:
 Եւ գրեալ էր թէ «Ջոզատկերս յեկե-
 զեցիս Պապ սարաւ»: Այդ ամենեցուն
 370 յայտնի է թէ սուտ խօսիք: Քանզի ի
 Հայք պատկերս ոք չգիտէր աննել մին-
 չե ցայժմ, բայց ի Հոռոմոց բերէին. եւ
 մեր ուսմանք անտի էին, եւ էթէ նոյն
 յեկե կորուսեալ: Եւ քան զՊապ յառաջ
 375 ա՛յլ թագաւորք էին, եւ պատկերս եւ
 նկարս անեկին յեկեղեցիս Քրիստոսի, եւ
 գարձեալ զինի Պապոյ եւ ա՛յլ թագա-
 ւորք եղեն ի Հայս. եւ հայրապետք, որ-
 պէս երանելի սուրբն Սահակ եւ Մես-
 380 րոպ եւ Եզնիկ եւ Արձան եւ Կորիւն եւ
 ընկեմք նոցան, որ եւ ի ձեան իսկ նոցա
 Հայոց զպրութիւն շնորհեցաւ ի Տեսա-
 նէ Աստուծոյ. եւ ոչ ոք ի նոցանէ վասն
 պատկերաց եւ նկարոցայ եկեղեցւոյ բանս
 385 ինչ ոք արար, բայց միայն պիղծն մա-
 յին Քայիոս եւ Եսայի եւ ընկերք նոցին,
 որք եւ զչարսն ընդ իւրեանս ի յեա կա-
 չուցին սրպէս զձեզդ. զի թէպէտեա առ
 մամանակ մի փայլածէ կազմն հերձու-
 390 ածոցոց, այլ սակայ խամրի, վասնզի
 ստութիւն խօսին, վասնզի եւ մեղք իսկ
 ասաջին ի ստութենէ ճնան, սրպէս առ
 Աղամուսն: Քանզի ոչ թէ իմ Լն բունքս,
 այլ Քրոց սրբոյ՝ Հնոց եւ Նորոց Կառ-
 395 կարտեաց: Եթէ կամիմք Քրիստոսի Աս-
 տուծոյ ծառայել եւ սիրել զպատուիրանս
 նորս, զնոյն զիրս՝ զորոց զանուանս նո-

366. Տպ. քէ իսկ է: 373 - 374. Կ'ուզէ բնի,
 Քաղկեդոնութեան Ֆեւեւանքով: — Այս եւ նախորդ
 սողիւր էր յիշեցնեն Մովսէս կաթողիկոսի վճիռը
 «մի՛ գիբս. մի՛ պատկերս եւ մի՛ նշխարս ի նոցանէ
 ընդունիս. Մ. Կաղանկայտացի, Գիրք Բ. Գլ. խզ:
 375-376. Ըստ վրթանէսի՝ Պապէն առաջ ու վերջ ալ
 պատկերն երբ զոյտթիւնք ընդունուած էր եկեղեցիին
 մէջ, եր մասնանշած հակառակորդներ ստիպն հա-
 ւանարար կ'օգտուէին ֆաւաստի սա աղերքն. շնոյ
 բազում աղիքս Հայոց կ'առաւ կանգնեցին ի համար-
 ձակութենէ թագաւորին (Պապոյ). եւ կամ՝ «Բա-
 զումք պատկերս կանգնեալ երկիրպագանէ ին» (Դար-
 ե. Գլ. ԼԱ.), անշուշտ չարամտութեամբ շփոթելով
 պատկերները կ'առեալն ճեա: 381-389. Ասանք եւ
 իբնեց հետեւողները պատկերմանս ըլլալով՝ զու-
 ցէ Պաղիկեանները ալ էին: — Յոնան Մայրաւորմեցին
 այդ մամանակի պատկերմանսութեան կ'ուրեւ-
 բուն մէջ՝ Գրիգոր անուն էր՝ օւ աւելն գաս էր յիշէ:
 Քաղկեդ, եւ Յեսուս մը՝ որ կրնայ շփոթուած ըլլալ
 Եսայի անունին հետ զըջարական սխալով մը. (Մ.
 Կաղանկայտուացի, անգլ): 395. Տպ. կ'ամիբ:

326. Տպ. լայնա: 347. Տպ. չունի այս բառե-
 քը: 351. Ամբ. Բ. 15: 354. Թերեւս ի հազրից
 կամ ի խազրից: Տպ. ունի յոյնէս խաբից: 356.
 Տպ. հեղեալ: 357. Տպ. բաւմ, որ ժիշոց է: 358-
 359. Տպ. եթէ ի զիս խնդրեաց յարկեպաց եւ . . .

յոս ի սմա գրեալ է՝ յազգեցէք, և յոր-
 ժամ գտանէք՝ նոքոս ցուցանեն զճըշ-
 400 մարիա ճանապարհն Աստուծոյ, եւ վասն
 պատկերաց աշխարհ և եթ թուական լի-
 ցի որ ի սիս ունին:

Իսկ զգեղոցն՝ որ տան թէ պիղծ են,
 (որք) յանդիմանին ի յինքեանց բերա-
 405 նոց. քանզի զեզ գրոց է արջասպ և
 զգիթոր և կոխ՝ զոր և ոչ ճաշակել մար-
 թի. և ներթ պատկերաց կաթն՝ և ձու,
 զառիկ, յամուրդ, ժանգոտ, բուռ և
 կիր, և այլ որ նման է սոցին: Է՛ զոր

110 ի պէտս կերակրոց մարթի ճաշակել և
 ի պէտս բժշկութեան, բայց ոչ ասեմք
 պիղծ զոր ևս Աստուած ի վայելչութիւն
 երկրի, և ո՛չ անգոսնեմք իբրև բզրա-
 զիր ինչ, որ ասէքք թէ հոս զայ ի
 415 զեղոցն. ապա իբրև սջգպէս անաղտք
 էք և հողեորք, պարտ է ձեզ ի ժամու
 աղօթիցն ներձուղ զարոյթանս ձեր և ա-
 պա մտանել յեկեղեցի: Մ՛ վ չարք և
 անհնարին չարք, որ մերթ տեղօսն ա-

420 հոկ զնէք և մերթ պատկերացն և նը-
 կարուց, և ասէք՝ թէ ձեռագործք են:
 Բայց կոչին տաճար Աստուծոյ, զոր և
 Պօղոս ասէր տա Տիմոթէոս. «Երատու-
 ցես, ասէ, թէ ո՛րպէս պարտ իցէ քեզ
 ի տան Աստուծոյ շրջել՝ որ է եկեղեցի
 Աստուծոյ կենդանոց, սիւն և հաստա-
 425 տութիւն ճշմարտութեան»: Արդ՝ տո
 այս զինչ ասիցէք, զի սոս ձեռագործ
 է: Քանզի յայտնեք զանբերոյթան ճա-
 430 նաչեմք, և զեղք և նկարք յիշդութիւն
 է Աստուծոյ [և] ճառայից նորա: Բայց
 վասնզի դուք իխացեալ էք ստտանա-
 յիւ, սուրբ կոչէք զանձինս, և նմանեալ
 էք զերեղմանոց բոկոց, ապա ուրեմն

435 ճշմարիտ ասոց Ասակոզն. ասէ, «Մի
 կորի արդար լինիր և մի ճարտարիր,
 զի մի թիւրեացիս»: (ժող. Է 17) եւ զոր
 ձեալ ասէ. «Ընտնոց չար տա արդարու ու-
 նիցի զանձն իւր», (Առ. 1, 12), որպէս և

440 դուքդ բարձրացեալ պոնձայք և անդու-

որն բերանով խօսիք, որ ինչ ոչ է պիտոյ:

Այլ մեք փութացուք մտանել յեկե-
 զեցի Քրիստոսի ի տուէ և և ի գիշերի,
 հանապաղօր կանխել յաղօթս, որպէսզի
 445 կատարեցուք զպանդխտութեան ժա-
 մանակս, և արժանի լիցուք տեսանել
 զԱստուած զուարթագին երեսօք յա-
 լուրն գատաստանի, զի յաւիտենից բա-
 450 թութիւնս հասանել կարիցեմք. զի նմո
 են փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն:

ՕՐՄԱՆԵԱՆԻ ԿԱՐԾԻՔ

1866—1877-Ի ՍԻՕՆԻ ՄԱՍԻՑ

Օրմանեան Արքայան, իր Ազգայասու-
 վին Գրդ. և վերջին մասին մէջ (§ 2789),
 որ մամուլի տակ է, Եսայի պատրիարքի
 ջանքերով Ս. Յակոբայ տպարանին վերա-
 կազմութիւնը պատմելէ ետքը, կ'ըսէ.

— «Տպարանի տեսչութիւնը յանձնուեցաւ
 Մաւալանեանի, և անոր ու անոր յաջոր-
 զոց տեսուչներուն ձեռքով, Եսայի 20
 տարիներուն մէջ, մեծ ու պշտիկ, առա-
 ջին կամ կրկնուած տպագրութիւններով,
 169 հրատարակութիւն կը հաշուուի Ե-
 րուսաղէմի տպարանէն կ'ըսւ. զլիսուորա-
 պէս եկեղեցական գիրքեր, նախնեաց մա-
 տենագրութիւններ և զպրոցական դասա-
 գիրքեր (Նշն. 41-51):

«Երուսաղէմի տպարանին հրատարա-
 կութեանց կարգին յատուկ կերպով նշա-
 նակելի է Սիոն ամսագիրը, 16 երեսէ բաղ-
 կացեալ, մեծութեամբ երկիջեան պրակնե-
 րով, որոց առաջինը լոյս տեսաւ 1866 յու-
 նուարին, և որ 12 տարի կեանք ունեցաւ:
 Արտօնութիւնը ստացուեցաւ կառավարիչ
 Իզզէթ փաշայի միջնորդութեամբ, իսկ
 խմբագրութիւնը գարձեալ Մաւալանեանի
 յանձնուեցաւ, որ վարից զայն գրեթէ մի-
 աջակ. ուսկից ետքը զորձը անցաւ Մու-
 բաականի ձեռքը իւր հասուցած աշա-
 կերտներով (Նշն. 52-54): «Սիոնը նմա-
 նօրինակ հանդէսներէ աւելի բան մը չէ
 եղած, և որ եւսն է յայտնի չէ թէ ո՛ր
 շրջանակի և ո՛ր դասակարգի սահմանուած
 է. զի իմաստասիրական և կրօնական ու-
 սումնասիրութեանց հետ աշակերտական
 շարագրութիւններ կը յաճարին:

402. Տպ. միա ունից: 408-409. Տպ. բուռ-
 կիր: 417. Սոյն բառերէն յետ սյ Տպ. ունի «Սե Ե-
 ոսանդմասի քով յուսնալ զազիոց ձեւ»: 421-
 422. Ձեռագործք բառին կրկնումը ոստումի պատ-
 ճառ եղած է մեր Ձեռագործին մէջ: Տպ. ունի այս-
 պէս. Ձեռագործք են և մեզ չեն արժանի: Նաև
 եկեղեցիք ձեռագործք են, բայց . . .

« Նշխարի սղգային պատմութեան մակագրին ներքեւ երուսաղէմի գրչագիրները շատ աւելի նիւթ կրնային մատակարարել քան որչափ ինչ օգտուած է Սաւալանեան, իսկ իւր յաջորդները զայն բրնաւ իսկ զանց բրած են, որ պատմական ուսումնասիրութեանց համար շատ պիտանի գլուխ մըն է :

« Երուսաղէմի աթոռին պատմական յիշատակներուն և ժամանակակից զիպուածներուն ալ մեծ ուշադրութիւն դարձուած է. բայց այս զիտողութիւններով մէկտեղ առաւելադոյն օգուտին տեսակէտը պէտք է մղէ մինչև եղածը ուրանալու :

« Մեր էր թէ Երուսաղէմ մայր ալ ունենար իւր Սիոն ամաղկիբը. զոնէ պարագայք ներէին Նոր Սիոն մը հրատարակել »: 1916 ՅՈՒԼԻՍ 25/7 ՕԿՈՍՏՈՍ . ԲՇ .

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԵՆ

Ս. ԱՐՈՒՆԻՍ ՏՕՆԸ ԵՐՈՒՍԱԿԷՄ ԵՒ Կ.ՊՈԼԻՍ. —

Ս. ՊԱՏՐԻԱՐԲԻՆ ԼԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ . —
ՄՆՈՒՆԻԻ ՏՕՆԸ ԲԵԹՂԵՀԼԻՄԻ ՄԷՋ

« Աւագ Տօներ մասնաւոր շահեկանութիւն մը ունին Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան համար, որովհետեւ Արբոց Յակոբեանց Առաքելական Սթոյն և Հայոց Պատրիարքութեան հաստատութեան դարողարձի տնտեսութիւններն են ատենք :

Այս տարի շատ շքեղութեամբ խմբուեցան Աւագ Տօներ Արբոց Յակոբեանց պատրիարքական եկեղեցւոյ մէջ: Ամեն. Տ. Տ. Եղիշէ Ս. Պատրիարք Հայրը, նախագահեց Աւագ Տօներու առաջին մասին հանդիսութեանց: Ըստ աւանդական սովորութեան, Տեսուն եղբայր Յակոբոս Արդար կուտուած Առաքելի տօնին առտուն, Էլու Յակոբ Առաքելի անուան հաստատուած Աթոռը, ընդունեցաւ Միաբանութեան շնորհաւորութիւնները աջհամրոյով, և յետոյ Պատրիարքարանի սրահին մէջ՝ կրկնուեցան շնորհաւորութիւններ Միաբանութեան և ժողջուրդի կողմէն :

« Ս. Սակփանոսի տօնը շատ փայլուն անցաւ: Անդլիաշի հայասէր Վեր. Հ. Պրքրթրն և Ժոնգ. Վրմնի. Անդլիբրէնի ուսուցիչ Վեր. Հ. Պրիմէն ներկայ էին Սակփանոսի տօնին առաւօտեան հանդէսին: Մետասան Աւագ Մարկուազներ և Երեք ուրարակիներ, սարկուազի ճօս պատմութեան երգող զգեստաւոր, սպասաւորեցին և ներկայացան Ս. Պատրիարքին եկեղեցւոյ

մէջ: Ս. Յակոբայ յատուկ այս սարկուազատօնը խոր տպագորութիւն բրաւ ժողովուրդի և մանաւանդ հիւր եկեղեցականներու վրայ :

« Գծարխտարար Միաբանութեան և ժողովուրդին հոգեւոր խրախմանքը արբատութեան փոխարկուեցաւ մեր Սիրելի և Աբրարզան Պատրիարքին շանթարիչ հիւանդութեամբը, որ զգեանեց Նորին Ամեն. Արբալուութիւնը Յունվար 9, կիրակի օր, այնպէս որ չկարողացաւ նախագահել Աւագ Տօներու մնացած մասին և պատարազել Յակոբ Գլխագիր Առաքելոյն տօնին օրը և միխթարել Միաբանութիւնն ու ժողովուրդը: Հանդիսադիր եղաւ Պարքին. փոխանորդ Միքայի Նպա. Արբոց Արտաման տօնի հանդէսներուն և պատարազեց :

Ս. Պատրիարքը ծանր տաղանայներ անցուց, բայց փառք Աստուծոյ, Երբ Սիոնի երկրորդ թիւին այս վերջին երեսը կը պապագրին, Ն. Ամեն. Արբալուութեան վիճակը բարւոյն է յուսալից կերպով և մեր տրտնութիւնը փարատած :

« Կ. Պոլսն, Երուսաղէմի Պարքին. փոխանորդ Գեր. Սմբատ Նպոս. կողմէն Ս. Պատրիարք Հօր ուղղուած նամակէն կ'իմանանք թէ Կ. Պոլսի Մայր Եկեղեցւոյն մէջ աւանդական հանդիսաւորութեամբ տեղի ունեցած է Ս. Աթոռիս հաստատութեան տօնադարձը Տեսունեղբոր տօնին աթիւ: Եկեղեցւոյ մէջ համախմբուած են ուրիշ եկեղեցիներու քահանայ հայրերը և զպրները, և արարողութեանց նախագահած է փոխանորդ Սմբատ Արբալան, և յետոյ Փոխանորդարանի յարկարամիւնին մէջ տեղի ունեցած է պաշտօնական ընդունելութիւն և ճաշկերոյթ, ջերմ շնորհաւորութիւններով և սրտազին բարեմազթանքներով: Ս. Աթոռիս հաստատութեան և տեսականութեան և Ամեն. Ս. Պատրիարք Հօր արեւշատութեան և Միաբանութեան բարօրութեան համար :

« Մննդեան Տօնն ալ (հին տոմարով) կատարեալ աննաւորութեամբ կատարուեցաւ Բեթղէմէմի Մայր Եկեղեցին Մասրի այրին մէջ: Օղբ մեղմ էր և կը շիշեցնէր Աւետարանի նկարագրած աղոսր գիշերը, ուր բացօթեակ հովիւներ տեսան Աստուծոյ փառքը, լսեցին հրէշտակներուն աւետան ու փոռարանութիւնը ու վազեցին Բեթղէմէմ և տեսան նորածին Մանուկը: Այս տարի մը Նուշի տօնախմբութեանց հանդիսապետ էր Ելեւմտից տեսուչ Մատթէոս Արբալան, որ մատոյց Ս. Պատրիարք Այրին մէջ և ասուր պատշաճի քարոզով միխթարեց բարեպաշտ և ուխտաւոր ժողովուրդը, որ բազմութեամբ փութացած էր Բեթղէմէմ :

3. ՀՈՒԵՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ, գրեց Տփ. Գ. Ամասեան, Տպ. ՀՐԱԶԳԱՆ. 1926, Պէյրոս. գին 4 ճրխ.:

4. ՅՈՅՁԵՐ ԵՒ ԵՐԱԶՆԵՐ, * Տիրան Մագնակեանի (1892—1925), Հրատարակիչ Մ. Ն. Պանագեան, Տպ. ԱՐԱՔՍ—Բ. Յ. Թովալեան, Հալէպ, գին 75 ՍԵՐ:

5. ARMENIAN'S CALL on the Occasion of Twentieth Anniversary of the Armenian General Benevolent Union, by Vahan M. Kurkjian. Printed by A. H. Levlekian, New-York City, 1926.

“ՍԻՈՆ,, Ի ՀԵՏ ՓՈՒԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ

1. ՀԱՅ ԽՕՄՆԱՅ, ՀԱՆԳԷՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ ԿԵՆՏՐՈՆ, ԲԵՐԼԻՆ ԵՎ ԳԵՂՈՒՄ, Արտօնատէր և Պատասխանատու Տնօրէն Տ. Զարմայր Քենյ. Կեղևրեան, Տպ. Յ. ՃԱՐԵԱՆ, Կ. Պոլիս, Տարեկան բաժնեկիւն 8 Շիլլին կամ 2 Տօլար. Հասցէ.

«HAY KHOSNAK», Pancaldi B. P. N° 16. Stamboul:

2. ԲՈՒԾԱՆՔ, ԱՆՉՂՂՈՒՄ, ԳԻՏՈՒՄ, ԵՎ ԸՆԴԵՐՈՒՄ ԱՆՎԵՐՏԻՂ ԿԸ ՆՐԱՏԱՐԱԿՈՒԻ ամէն ամսոյ 15-ին. Փարիզ. Տարեկան բաժնեկիւն 1 Տօլար. Հասցէ.

Dr. L. Krikorian, 126 Faubourg St.-Denis, Paris (10^e), France:

3. ՕՂԻՄՊՈՍ, ԳԻՏՈՒՄ, ԲՆԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՂՈՒՄ ԱՆՎԵՐՏԻՂ. Խմբագիր. Բժիշկ Մ. Կ. Մարաֆեան. Սեկունիկ. Տարեկան բաժնեկիւն 1 Տօլար. Հասցէ.

Dr. M. Malakian. 319, Rue Egnatia, Salonique, Grèce:

4. ՈՐԲԱՇԽԱՐՀԻ ԵՍԵՎ, ՀՆՏԻՆ ԱՆՎԵՐՏԻՂ, ՄԵՐԶ. ԱՐԵՒ. ՈՐԲ. ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ. Արտօնատէր՝ Կոնստ. Սամուկեան, Պէյրոս. Տարեկան բաժնեկիւն 80 ՍԵՆՅ. Հասցէ. Star Periodical of Near East League. P. O. Box. No 245, Beirut:

5. ԳԻՏԱՐԱՆԵՐ ԵՎ ՔԵՆՏՐՈՆ ԵՆԴԵՐՈՒՄ ԵՎ ՄԵՆՏԻՆԵՆ, ԿԸ ՆՐԱՏԱՐԱԿՈՒԻ ամիսը մէկ անգամ. Պրուքլին. Ն. Ե., Տարեկան բաժնեկիւն է 1,50 Տօլար. Հասցէ.

The Tidaran, 18 Concord St., Brooklyn, N. Y. (U. S. A.):

6. ԾԻԱԶԱՆ, ՇԵՐՏԵՐԵՐ, Խմբագիր Ս. Մ. Ինցիկեան, Տարեկան 3 Տօլար, Հասցէ. «ZIAZAN», Pub. Co. 1292-14th St., Detroit, Mich. (U. S. A.):

7. ԹՕՎ. Ամսաթերթ ԳԵՂՈՒՄ ԵՎ ԲԵՐԼԻՆ. Փարաուզար՝ Լեւոն Սիւննեան, (Զեռագիր բազմազրութիւն մը). Հասցէ.

16, Rue de la Fare, Marseille (France):

8. ԱՐԵՒ, ՕՐՏԵՐԵՐ, ԱՆՉՂՂՈՒՄ, ԳԻՏՈՒՄ, ՔԱՆՎԱԿՈՒՄ. Պաշտօնախօսք Ռամկափար Ազատական կուսակցութեան Եղիպտոսի շրջանակին. Տարեկան բաժնեկիւն 40 Շիլլին, Հասցէ. «AREV», B. P. 1060, Le Caire (Egypte):

9. ՄԵՄԵՆ ԱՆՎԵՐՏԻՂ ԵՎ ԵՆԴԵՐՈՒՄ, ԱՆՉՂՂՈՒՄ, ՔԱՆՎԱԿՈՒՄ, ԳԵՂՈՒՄ, ԿԸ ՆՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԳՂ. ԵՎ ՈՒՐՐ. օրերը. Ֆրէզնօ, Տարեկան բաժնեկիւն 3 Տօլար. Հասցէ.

“Mushag”, P. O. Box 1176 Fresno, Calif. (U.S.A.):

ԹԵՐԹԵՐՈՒՆ

ՍԻՈՆ կը գրկուի բոլոր թերթերուն և պարբերականներուն. անոնք որ չեն ուզեր փոխանակել, կամ ՍԻՈՆները եւ կը փերագարծեն և կամ ՍԻՈՆի բաժնեկիւնը կը վճարեն:

Մ Ի Ո Ն

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բոլոր կրկիրներու համար՝ Միմնի Տարեկան բաժնեկրին է

Եզրագրական	Ղ. Ե. Ե.	50
Անդրադրական	Շ. Լ. Ե.	6
Ամերիկեան	Տ. Լ. Ե.	1, 50

Եսամանայ կամ վեցամսեայ բաժանորդագրութիւն չկայ.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ Է

Միմնի իւրամեջիւր թիւը երեսաղէմի մէջ կը վաճառուի եզիպս. 2 Ղրու՛՛՛՛՛՛՛

Բոլոր անոնք որ Միմնի այս Ա. Թիւր կ'ընդունին եւ ետ չեն վերադարձներ

դոյն, պիտի նկատուին կանանաւոր բաժանորդ:

ԹԵՐԹԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Միմն կը զրկուի բոլոր Հայ որսթերթերու եւ հանդէսներու հասցէին, փոխանակը պէտք է ուղղել Միմնի Խմբագրութեան հասցէին:

Միմն չնորհակարութիւն կը յայանէ այն բոլոր թերթերուն, որոնք բարեհաճեցան հրատարակել իր Յայտարարութիւնը:

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Գործառնութեանց զիւրութեան համար կը խնդրուի Միմնի աշխատակիցներէն ու բաժանորդներէն որ բաժանորդագրական, ապարանական, դրամական, եւ այլն խնդիրներու և գործերու համար զիմեն ուղղակի մեր Տպարանի Տեսչութեան, սա՛ հասցէով:

Direction de l'Imprimerie du Patriarcat Arménien

JÉRUSALEM—Palestine

Իսկ Խմբագրական գործերու համար զիմել ուղղակի Խմբագրութեան, սա՛ հասցէով:

Rédaction de la Revue Arménienne SION

Patriarcat Arménien

JÉRUSALEM — Palestine